

Чублик

Чублик

9(47.925)

Ч-58

1916

1190


ՀԱՅԻ ԱՅԼՈՒՐԻ

24 JAN 2006

ՍԳԱՊՈՍԿ

Ի ՃԵԽԵՆԻ

(Պատկերազույ)



ԴՐԱՄԱ ՀԱՅՈՒԹԵԱ
ամպանակի Առք
ՏԻԴՐԱՆ ՍԱՐՎԱՐԻ ԱՌԱՋ

92
17-684

ԹԵՖԼԻՈ
Տարբան Ն. Ալբանանի, Պօլից. 7
1916

Հայոց պատմութեան համար առ 1846 թ.

Ա Պ Ա Պ Ա Կ
Ի Ժ Ա Ն Ի

Տագանը

1917 6 16

9(47.925)

Q - 50


Եղիշեալ և Եղիշեակ

Ն Ա Զ Մ Ա Յ Ա Շ



«Մահ է կմացեալ՝ մահ է, մահ
կմացեալ՝ անմահութիւն է»:
Եղիշեալ պատմապիլք

Հ



Թ Ի Ֆ Լ Ի Զ

Յ պ ա ր ա ն ն ։ Ա զ ա ն ե ա ն ի, Պ օ լ ի ց . 7

1916

ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

Վանի 1915-ի Ապրիլեան հերոսամարտի նախօրեակին (Յ Ապրիլ. ուրբաթ) Հայոց-Զորի Հիրձ գիրդի մէջ, իր երեք անձնուէր և կտրիճ զինակիցներու (Վահան, Պօղոս, Միհրան) հետ, ստոր և նենդ գաւագրութեամբ մը գաղան թշնամիի կողմէն, սպանուած մեր ուազմիկ-հերոս և զգայուն բանաստեղծ, Ղարաբաղի առիւծասիրտ լեռնարդու, Իշխանի վեհ և անմոռաց յիշատակը յաւերժացնելու համար լոյս ընձայեցի այս գրքոյկը:

Իմ խորին և սրտագին շնորհակալութիւններս կը յայտնեմ այն ամէն ընկերներուն և ծանօթներուն որոնք իրենց բարոյական օժանդակութեամբ և յօդուածներով, սիրայօժար կերպով արձագանք տուին իմ դիմումին:

Մասնաւոր շնորհակալութիւններս նաև նահատակ ուազմիկի սգաւոր այրիին, տիկ. Միրանուշին, որ սիրով իմ տրամդրութեան տակ դրաւ Իշխանի, յիշատակարաններ, քանի մը ոտանաւորներ և նկարներ: Իսկ սիրելի հայրենակիցս Բարունակ Կապոտիկեանը սիրայօժար կերպով հոգ տարաւ և օժանդակեց ինձ յօդուածներու ընտրութեանը մէջ:

Իբրև առաջին փորձ գրքոյկս հարկաւ ունի իր պակասաւոր կողմեր, որու համար յարգելի ընթերցողներու ներողամտութիւնը կը խնդրեմ:

Թիֆլիս 1916 Փետր.


Հայկ Տ. Աճեմեան

oooooooooooooo

4

1404-91

880 - 901



ԶՕՆ

ՎԱՆԻ ՀԱՅ ՃՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Դու, որ Կարմիր Ապրիլին, պատնէներու վրայ և
իրամիերու մէջ զիւցազնաբար կուրծք տուիր անարդ և
արիւնոռւշտ թշնամու մահաբեր գնդակներուն և կա-
տաղի գրոհներուն՝

Դու, որ խիզախ ու քաջարի գաւակներովդ յաղթա-
կանօրէն՝ զիմագրելով տարար քո փառաւոր ու պանծա-
մի յաղթանակը՝

Քեզ, չայ ժողովուրդ, քո սուրբ անուան և հերոսա-
մարտին քաջաբար նահատակուած քո ուազմիկ—կորիւննե-
րու—«Ուրսի խիզախ կեանեով դածան մահը հեզնեցին եւ
հպարտ մահով մեր սեւ կեանին փայլ տուին», — պաշտելի
անմոռաց և կարմիր լիշտատակին իր այս գրքոյկը կը ձօնէ՝

Կազմող

Ի Շ Խ Ա Յ

(Նիկոլա Միքայէլեան)

Իշխանը, իսկական անունով Նիկօլ, ծնած է 1882 ին՝ Ղարաբաղի Գառամի գիւղին մէջ: Հայրը՝ հարուստ գիւղցի մը, թէկ անգրագէտ, բայց աշխարհ տեսած մարդ (կը պարապէր ընկուզի տախտակի վաճառականութեամբ) իր տղան ուսման կուտայ Շուշիի թեմական դպրանոցը:

Բնականէն սրամիտ և հարուստ ընդունակութիւններու տէր Նիկօլը, իր ընկերական շրջանին մէջն է որ կստանայ այն ոգին և դաստիարակութիւնը որոնք յետոյ զինքը ձգեցին Ղարաբաղի լեռներէն Ռշտունեանց սարերը: Շուշիի թեմական դպրոցի աշակերտներէն ընտրելագոյն մաս մը, ի մի համախմբուած՝ կը հրատարակէր «Կոկոն» անուն ձեռագիր թերթիկ մը, որու աշխատակիցները յետագային դարձան յայտնի գրագէտներ և գործիչներ, ինչպէս օրինակ՝ Բասենի համակրելի գործիչ Մենակը (Եգոր Առատամեան), Իսաջան (զոհ գացած Կարսի ոռումբի պայթումին չորս ընկերներով), Թորգոմ (Թուման Թումեան) սպանուած 1904 օգոստոսին Օլթիի մօտ սահմանագլխի վրայ, երբ 60 հոգանոց խմբի գլուխն անցած Սասունին օգնութեան կերթար, Վանի յայտնի գործիչ Արամը, Ալ. Ռուբենին, Ն. Սարգիսեան և այլն:

Բնականէն ըմբոստ և անզուսպ պատանի Նիկօլը չը կրնալով տոկալ այդ շրջանին թեմականի մէջ տիրող Բենիկ վարդապետեան ոէժիմին՝ դղրդալի սկանդալով մը դուրս կուգայ դպրոցէն, կանցնի Երևան ու կը մըտնէ այն տեղի թեմականը. հոն ալ նոյն սկանդալ աւարտական քննութեան ատենը:



Ժիշտ

Այնուհետև Նիկոլը կանցնի կարսի շրջանը յեղափոխական պրօպագանդիստի ցուպը ձեռին. շատ չանցած իր հոգեկից ընկեր Մենակի հետ կը գտնենք Նիկոլը 1903ի գարնանը Բասենի գեղերուն մէջ: Բասենցիները Մենակի անմոռաց անունը յիշած ատենը չէին մոռցած նաև իրենց Գրիգորին (այս անունով էր նա երկցեր հոն). Ես տեսայ թէ ինչպէս 1913 օգոստոսին՝ թախանձանքով կը խընդրէին Վասմեանէն որ Իշխանը Բասէն դրկեն, չէ՞ որ Վանը գործիչներ շատ ունի, իսկ իրենք բոլորովին առանց մարդու են մնացեր....

1903ի աշնան՝ երբ Խանի և Նէվրուզի խումբերը Սասունին օգնութեան կերթային, Գրիգորը ուղարկւեցաւ ընդառաջ խումբերը առաջորդնելու. ապա ինչպէս, յայտնի է տեղի ունեցաւ Իւզգիրանի և Գոմածորի հոչակաւոր կոիւները. քիչերը ազատւեցան և ատոնցմէ մէկն էր Գրիգորը: Սա՝ խումբ մը ընկերներու հետ կը յարձակէ թիւրք ձիւտոր ժանդարմներու վրայ, և սպաննելով անոնց, ձիերը հեծած կը քշէ դէպի սահմանագլուխը և կազատի:

Բայց Նիկոլի ռազմատենչ և անզուսպ հոգին չէր կը նար մնալ երկրէն, արիւն և արցունքի մէջ խորովով երկրէն հեռու. տաճկահայ մարտիրոս ժողովուրդը նոր զոհեր, նոր ողջակէզներ կը պահանջէր, հայոց բաղմաշարչար դատը, անտակ կարասի պէս նոր արիւն կուզէր:

Մօտ տարի ու կէս առաջ Վարդգէսը ձերբակալւած էր Վանի մէջ և անոր վոխարինելու համար ճամբայ ելած էր Կոմսը (Վ. Փափագեան). Նիկոլն ալ միացաւ վերջինիս ու 1903ի ուշ աշնանը մենք կը գտնենք երկուքին Վասպուրականի մայրաքաղաքին մէջ:

Մինչ Բժիշկը (Վ. Փ.) քաղաքին մէջ մըջիւնային անկատ աշխատանքով կը պատրաստէր ապագայ մէծ հըրդեհիս կզբնական կայծերը, Իշխանը (Նիկոլը այդ անունով մտաւ Վասպուրականը) թողնելով քաղքի համեմատաբար խաղաղ մթնոլորտը, անցաւ դաւառ:

Իշխանի երեսումէն առաջ Վանի գաւառները բոլորովին մոռցած էին գրեթէ, 90-903 պատահաբար այդ գաւառ-

ները շրջած էին Պետօն, Վարդան և Միքօն. գիւղերու վրայ մեր առաջին շրջանի գործիչները նայած են իբր ուտեստ, ապաստան և ուղեցոյց տւող վայրերու: Յեղափոխական պրօպագանդը այն տեղ շատ հարևանցիօրէն էր մուտ գտած: Իշխանը առաջին կը լույս որ լրջօրէն հիմ կը դնէ մեր գաւառական կազմակերպութեանը:


Անբեղ և անմօրուս այդ ուազմիկը զիւլիս անցած հասակաւոր և փորձուած զինուրներու կը շրջէ Հայոց—Զոր, Շատախ, Գաւաշ, Մոկս, Կարկառ և Կարճկան. սարսափի կը մատնէ քիւրտ բէկերը, աղաները և պետական պաշտօները, կը զինէ ժողովուրդը, դպրոցները կը հիմնէ և կարճատե շրջանի մը մէջ կը յաջողի հասցնել յեղափոխական առնական սերունդ մը:

Այսպիսի պայմաններու մէջ, ինչպէս կըսէ Արամը *) Շամենազարմանալին այն է որ նա ժամանակ կունենայ ինքնազարդացմամբ զբաղելու, և կընամ ըսել որ Իշխանը աւելի շատ բան սովորեց ատով քան դպրոցին մէջ: Արդարե Իշխանը իր գրւածքներով, դասախոսութիւններով և յայտնած առողջ դատողութիւններով, բազմակողմանի զարգացած երիտասարդի մը տպաւորութիւն կը թողուր. այնուհետև արդէն՝ հետպահան իշխանի զարգացումը աւելի և աւելի կատարելութեան հասաւ:

1904 ին Սասնոյ մարտիկները Անդրանիկի, Գէորգ—Զաւուշի, Մուրատի և Սեպուհի առաջնորդութեամբ նաւով Ախթամար էին եկած, այնտեղ ընդառաջելու գացին նաև Իշխան և Բժիշկը, կառավարութիւնը մատնութեամբ տեղն իմանալով նաւերով կղզին պաշարեց և սկսաւ ուժբակոծել, բայց խումբերը անֆաս դուրս եկան և խոյս տւին:

Իշխանն ալ իւր խմբով անցաւ գարձեալ դէպի Ռշաունկանց լեռները, Նարեկ գիւղը գտնւած ատենը պաշարւեցաւ հարիւրաւոր քիւրտերէ և զինուրներէ. կատաղի կուէ մը ետքը մեղքելով վշշամիններու խիտ շղթանը ազմաթիւ զիւկները փուլով կանցնի լեռները: Բիւրդեր այդ անունը սար-

*) Տես «Աշխատանք» 1915 Ա 221. Բ.



Հ Ա Ր Ե Ւ Թ Ա Բ Ի Շ Ա Ր Ե Ւ Թ Ա Բ

սափով կը լսէին, իսկ հայ գեղջուկը առանձին հպարտութեամբ մը բերան կառնէր իշխանի անունը. երգեր կը հիւսէին ժողովրդական հերոսի շուրջը «Աւուն եկաւ, թափաւ կազալ,*) իշխան եկաւ, ձեռքը մավիզար, վայ լէ լէ լէ լէ, վայ լօ լօ լօ լօ»:

Միաժամանակ իշխանը կը թղթակցէր Ամերիկայի «Հայրենիք» ին. ուզմի երգեր կը գրէր «Դրօշակա-ին, վիճակագրական և տեղագրական ուսմասիրութիւններ կը պատրաստէր Լեռնապարի **) շրջանի գաւառներուն:

Բայց իշխանի գործունէութեան ամենակարեսը դըրւագը եղաւ Ախթամարի դպրոցը, որու մասին երկու խօսք ըսել աւելորդ չէ:

Ախթամարը թէև Հայաստանի ամենահարուստ վանքն էր իւր լայնարձակ թեմով ու իր իրաւասութան տակ գըտնուած վանքերով, բայց գարեք շարունակ այդ հարուստ աղբիւրները կամ քիւրտ բէկ-աղաներու գրպանն են մտած և կամ Կաթողիկոսներ են իրենց տակը դրած. տիրահըռչակ Խաչատուր Կաթողիկոսի մահէն յետոյ Արսէն վրդ. Մարգարեանն էր կաթող. տեղապահը. տարիներ շարունակ այդ վեղարաւոր ըանկօնարօլ և քսանած վերաբերւած էր Ախթամարի հսկայական կալւածներու հետ, իրեն նպատակը դրած էր կաշառքներով և փէշքէշներով իր դիրքը ամբացնել ինչպէս իր նախորդները, ու հարուստ Ախթամարը 10-12 հոգանոց մոնթանոց մը միայն կը պահէր: Դեռ 60-ական թւականներուն՝ մեծ հայրենասէր Խրիմեանը փորձեց Ախթամարը դարձնել իր արծւաբոյն՝ Վարագին ձեռնամուխ լինելէն առաջ, բայց չը յաջողեցաւ. մութ տարրերը շատ էին ուժեղ, և այդպէս ալ միաց մինչև որ իշխանի ձեռքը մաքրեց այդ Աւգեան ախոռը: Արսէն վարդապետը սպանւեցաւ, որովհետեւ իր բազմապիսի խոստովանելի և անխոստովանելի մեղքերու հետ մէկտեղ գաղտնի կերպով լուր կուտար Ոստանի գայմակամին կամ Վանի կուսակալին Ախթամար կղզեակին մէջ ապաստանող հայդուկներու մասին:

*) Տերեւ: **) Այդպէս կանւանէիք լեռնային շրջանի գաւառները:

1904 ին հիմւեցաւ Աղթամարի դպրոցը և չը նայած իր ներքին կարգ մը անհաճոյ բարդութիւններուն և խիստ կարճատե շրջանին՝ ամբողջ սերունդ մը աբտադրեց. մարտիկ, գրագէտ, ուսուցիչ. որը ամբողջովին տոգորւած էր Իշխանի ոզով և իդէալիստիկ այստեղ այդ սերունդէն լկոն Շաղօեանը յայտնի խմբապետ և մարտիկ), Միհրան Զաթօեանը (գուառական երախտաւոր գործիչներէն մին, մեռած էջմիածնի մէջ), Արտ. Բարս. (մեր ամենապատրաստած գաւռացի ուսուցիչներէն մին), Տիգրան Շատախցի (ուսուցիչ, սպանւած Շատախի կոփւներուն) կարկառցի տեսօրիստներ Արշակ և Գրիգոր. և այլն: Վաղամեռիկ Ռաֆայէլ Երիցեանն ու Յովաէփ Խլղաթեանն ալ Իշխանի աշակերտներէն կրնանք համարել, քանի որ յեղափոխական-մարտական դաստիարակութիւնը անկէ էր որ ստացան ամենէն աւելի:

Իշխանի պատրաստած առնական սերնդի մասին պատկերը ամբողջացնելու համար յիշենք, նաև մեր ժողովրդի ծոցէն դուրս եկած խմբապետներ և զինուորներ, ուրոնք տարիներ շարունակ Ոշտունեաց և կարկառի լեռներուն վրայ շարունակեցին իրենց սիրելի Վարպետի պակաս թողածը, ինչպէս Ոզմեցի Լաթօն և Սարգիս, Մոկացի Թոշուն, Համբարձում և Գրիգոր, Շատախցի Ղարիբ, Գաւաշցի Ասազոն և Միօն, կարկառցի Եղիշ և Գալուստ և այլն:

Ախթամարի դպրոցը ամբողջ հինգ գաւռառի՝ ուսուցիչ, հասարակական գործիչ արտազրող շտեմարաննեղաւ, վանքը աշխարհականացաւ, դեռ համիտեան օրերուն այստեղ հիմք դրւեցաւ սահմանադրական մարմիններու, տեսնալու էր թէ ինչպէս խօօսաւոր և ըալ-ըալիկ հազնող գիւղական պատգամաւորները կուգային Ախթամարը՝ իրենց շրջանի ձայնը ներկայացնելով և իրենց ուրոյն պահանջները դնելով...

1907 ի սկզբին, Վիեննայի մէջ կը գումարւէր Դաշնակցութեան Խ-րդ ընդհ. ժողովը. Իշխանը՝ Արամի և ողբացեալ Համազասպ Բաղէցեանի հետ, հոն փութացած

էր. Արամը իսկոյն վերադարձաւ, իսկ Իշխանը նոյն տարւայ նոյեմբերի սկիզբը. երկու ամիս ետքը պայթեց Դաւօփ ահոելի դաւաճանութիւնը (1908 Յունվար. 24-ին,) որուն հետեւց գժոխային շրջան մը Վասպուրականի համար: Նոյն տարւայ մայիսի 5 ին երբ Արամը իր 20 ընկերներով ձերբակալւեցաւ, Իշխանը ապաստանած էր լեռները, որուն յետոյ միանալու գացին Սարգիսն ու Բժիշկը իրենց խումբերով. ամիսներ շարունակ Իշխանը բազմաթիւ ընդհարումներ ունեցաւ զիրենք հետապրնդող Զալալ Փաշայի և իր պաշտօնակիցներուն հետ, մինչեւ որ եկաւ 908 ի Յուլիս 10ը իւր «Օսմանեան սահմանադրութեամբ»...

Վանի գործիչները Սարգիս, Արամ, Բժիշկ, Վուամեան և ուրիշները գործով կամ այլ պատճառներով Վանէն հեռու գտնւած ատենը Իշխանն էր որ մնայուն կերպով կը վարէր կազմակերպական գործունէութիւնը:

Այստեղ արդար և անաշառ ըլլալու համար պէտք է ըսել որ Իշխանը սահմանադրական շրջանին իր հմայքը մասով մը կորսնցուց Վանի երիտասարդութեան աչքին, որովհետեւ երբ մէկ կողմէն Արամին և Սարգիսները քուն և դատար չունէին գիշեր ցերեկ, իրենց ամբողջ ժամանակը տրամադրելով շինարար, ստեղծագործ աշխատանքին, Իշխանը մատի ծայրերով կը մասնակցէր յաճախ ընթացիկ այդ կեանքին, մենք սորված էինք հասարակական գործիչը տեսնել միշտ ժողովներու, խորհրդակցութիւններու. և կամ գիւղացին հետ անոր հսկայ կարիքներուն բաւարարելու աշխատանքին մէջ. Իշխանը պէտք էր շարունակէր, ինչպէս կը սեն մեղրամոմի պէս այրել, լոյս և տաքութիւն տալու համար. նա իրաւունք չունէր իր հանգստութեան մասին մտածելու... պէտք էր որ նա յառաջ տանէր գործը այնպէս, ինչպէս սկսած էր—ահա ասով կարելի էր բնորոշել այդ գործիչի դէմ եղած դժգոհութիւնները, որքան որ այլազան էին անոնք, իրաւացի կամ անիրաւ:

Յետոյ Իշխանի պակասութիւններէն գլխաւոր զիծ մալ եթէ կար, այդ իւր անսիստեմ, անկապ ծրագիրներն

ու գործերն էին, հրաշալի՝ կերպով կը ծրագրէր, ոգևորութեամբ գործի կսկսէր և ահա կարճ միջոցէմը յետոյ կը թողուր այսպէս. և իրանհատական կեանքին մէջ. իմ խորին համոզմունքով իշխանը կարող էր լաւ գրագէտ ու բանաստեղծ դառնալ, լաւ հրապարակագիր, նաև լաւ հոետոր, երգիչ, գեղարւեստագէտ, բայց անհոգ էր դէպի իւր այս ընտիր յատկութիւնները և անփոյթ կերպով կը թողուր այն գրւածքը, որ ենթադրենք թէ՝ քանի մօր առաջ սկսած էր:

Անոր գլխ. ջանքերով սկսւեցաւ հրատարակւել «Աշխատանք» շաբաթաթերթը Վանի մէջ: Նա առաջինը եղաւ որ քառաձայն համերգներ կազմակերպեց, նաև կը մասնակցէր սիրողներու ներկայացումներուն. եղաւ ատենապետ գաւառական երեսփոխ, ժողովի, անդամ Արարուց թաղ. խորհրդի, նոյնպէս անդամ Կենդրոնականի խնամակալութեանը, բայց ապահովաբար այսպիսի գործեր չէին որ անոր անունին այնքան հմայք էին տւած, որքան նախասահմանադրական շրջանի լեռնապարեան իր գործունէութիւնը. նա հերոս-ռազմիկ էր, և այդպէս ալ մասց քիւրտ աղաներու և պետական պաշտօնեաներու աշքին: Երբ նա կերսէր պետական բարձր անձնաւորութիւններու քովը, ամենքը կը պատկառէին իրմէն, այդ փոքրիկ մարմնէն, որու դէմքին կը փայլատակէին զոյգ մը արծւի աշքերը:

Իշխանի փոքրիկ կազմւածքին մէջ արդարե միակ սոսկում ազդող իր աշքերն էին: Մեր գաւառացի ընկերները հետեւալ էպիզոտը կը պատմէին իշխանի կեանքն:

Կարճկանի պատուհասը Մուսա-բէկը*) իր կեանքը փրկելու համար քիւրդ գլխաւորներէն ժողով մը կը գումարէ իր տան մէջ, գաւադրութիւն մը սարքելու համար իշխանի կեանքին դէմ (իշխանը քանի մ'անգամ փորձած էր Մուսա բէյը իր տան մէջ սպաննելու), ժողովին պատահմամբ ներկայ կըլլայ նաև Մոկսի խաղաղասէր Մութուլահ-բէկը:

*) Սպաննւած 1913 ի ամռան, դաշն. տերօրիստներէն:

— Պէտք է ամէն գնով վերջ դնել այդ լակոտի կեանքին, կըսէ Մուսա-բէկը. ապա դառնալով դէպի իր վախկոտ ժողովականները, կը բացականչէ զայրագին, ինչ կայ վախնալու, կըսեն որ փոքրիկ կազմւածքով կօնէ (տղայ) մըն է ձեր իշխան ըսածը.

— Ճիշտ է, կը միջամտէ Մութուլահ-բէկը, իշխանը պատիկ կօնէ մըն է, բայց երբ նա մի անգամ իր աշքերը այսպէս՝ քեզ վրայ դարձնէ... տեղն ու տեղ կը հալիս...

Եւ ահա չարաղէտ օր մը, այդ սարսափը, Վասպուրականի իշխանը զոհ կերթայ 915 ի Ապրիլ 3 ի գիշերը Հիրն գիւղին մէջ անարդ դաւադրութեան մը, իւր 3 ընկերներով...

Վասպուրականը կը կորսնցնէ իւր հրաշալի հերոսը, հայ ժողովուրդը իր լաւագոյն զաւակներէն մին, իսկ իւր ընկերները կորովի և աննկուն զինակից մը:

Նա ինկաւ նամարդ դուշմանի գնդակէն, մուրազը, մեր ամենուս մուրազը սրտին՝ կտակելով իւր յետնորդներուն անվկանդ մաքառում, աննկուն հերոսամարտ, մինչև... Մեծ Առաւօտը:

Իշխանի ոսկորները հանգիստ կը մնան գերեզմանին մէջ, եթէ երբէք իւր ստեղծած սերնդի կենդանի մնացորդները շարունակեն այն գործը որուն զոհ զացին բազմաթիւ շատերը, մեր սեաւոր հայրենիքի հատընտիր զաւակները....

Եւ այդ սերունդը ուժեղացած թափւած արեան հեղեղներէն, նոր ոգի և նոր թափ առած մեծ ուսուցիչներու լուսապայծառ դէմքերէն կը շարունակէ իր գործը, իր ուխտը, իր կտակը:

Փառք իւր անմեռ անւան, պատիւ իր հետեւորդներուն:

Թիֆլիս 1916 Փետր. 20.

Բարունակ



ՄԵՆԱԿԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Դնւն էլ վերկացար դէմ արևծագին,
Գոտիդ կապեցիր քո մէջքը հպարտ,
Աչքդ դարձուցիր շողուն աստղերին,
Ասիր, կը համեմ դեռ լոյս չըբացւած:

Եւ կեանքի բեռը դրիր քո մէջքին,
Ճամբորդի ցուպը քո ձեռքը առար.
Յոյսն էր շողշողում քո սաթ աչերին,
Եւ հպարտ-հպարտ էն ճամբան ընկար:

Ու սիրտ յուսոտ,
Հոգիդ մըրկոտ,
Միշտ քայլում էիր
Թո ճամբան փշոտ:

Քալէ ու քալէ
Էն ուղին մօտէ.
Ալ-վառ շողերով
Արև կը ծագէ:

Էյ, ազիդ ախրէր, շատ ջահէլ-ջիւան
Կերաւ ու կերաւ էտ անկուշտ ճամբան.
Շատերը ընկան էտ ճամբի կէսին,
Օրտերը վառւած՝ յոյսը աչերին:

Հէյ վախ, հէյ վախ, հէյ նամարդի նման
Քեզ էլ կուլ տւեց էտ անկուշտ ճամբան.
Հէյ վախ, հէյ աշխարհը, քեզ էլ կուլ տւեց
Էտ ազիդ ճամբան՝ անծէր, անվախճան:

Թէ սաղ մնացինք՝ ու հազար բարով
Կրցանք յաղթանակ՝ բերել մեր երկրին,
Թէ որ մեր երկրէն հազար-հազարով
Կրցանք դուրս քշել նամարդ թշնամին...

Կը գամ կը կանչեմ Բասենայ դաշտից,
«Հէյ ազիդ ախրէր, ել, մենք յաղթեցինք.
Մենք դուրս քշեցինք նամարդ թշնամուն
Հազար-հազարով վրէժ հանեցինք:

Անձրեից մաշւած քո ոսկորները
Կը գամ կը ժողվեմ՝ մէկ-մէկ, երգելով
Տանեմ կը թաղեմ Անտոքայ սարը՝
Սասուն ապահով՝ հանգչիս անխռով:




Հայաստան



1309-91 180-90/

21137



Վան—Այգեստան

ԹԱԶՄԻԿՆԵՐԸ ԱՐԵՒԻ ՃԱՄԲՈՒԽ ՎՐԱՅ

Բռնութիւնը երէկ ու 600 տարի, երբ շղթայեր էր մեր Երկիրը, մեր Սիրտը մեռեր, մեր կեանքի լոյսը մարեր էր ու ճամբաներն Արևի և Գեղեցկութեան՝ փակուեր էին մեր առջեւ:

Օրը եկաւ, երբ ըսին թէ Բռնութիւնը հնար է զետնահարեւ, հնար է վառել լոյսերը Հայաստանի գեղեցիկ Արևին:

Ու ելաւ Մէկը, ցոււպը ձեռքն առաւ ու փշոտ արահետներով գնաց Բռնութեան ճակատն ապտակահարելու և արևի ոսկի ճաճանչները շղթայագերծելու Հայաստանի գիշեր հորիզոններուն վրայ:

Ճամբան, ուրկէ անցաւ Ան, ներկեց իր արիւնով և ալ չը վերադարձաւ:

Բայց ահա գօտեպինդ պատրաստուեցին ուրիշները, Ռազմիկները, երիտասարդութիւն մը ամբողջ, նոյն ճամբուն վրայ նոյն վահմ ցնորդներուն զոհուելու ի խնդիր...

Ու երբ կը բացուէր Արշալոյսը կարմիր ու մօտիկ կը թուէր արևածագը պայծառ, վեր կը կենար Ռազմիկներու բաղանքը հը զօր, գօտին կը կապէր հպարտ մէջքին և աչքը շողուն տատղերուն յառած, Ազատութեան Արևը համբուրելու կը վազէր...

Բայց ճամբուն զէսին, կ'իշնար վայրահակ, սէրը վառուած, յոյսը աչքին... Ու այսպէս օր մը, Մենակը—Եգօր Առստամեան— ինկաւ Հայաստանի լոյս Արևի փնտուաքի ճամբուն վրայ ուրուն վերերը, հանգչեց յանկարծ ու իր խաւարին մէջ ահաւոր, իշխանը եղերգեց անոր մահը.

Թէ սաղ մնացինք ու հազար բարով
կրցանք յաղթանակ բերել մեր երկրին,
Թէ որ մեր երկրէն հազար հազարով
կրցանք դուրս քշել նամարդ թշնամին...
Կը գամ կը կանչեմ Բասենի դաշտից,
Հէյ, ազիզ ախպէր, ել մենք յաղթեցինք
Մենք դուրս քշեցինք նամարդ թշնամուն,
Հազար հազարով վրէժ հանեցինք...
Եղերերգեց իշխանը ու ճամբորդի ցոււպը ձեռքին, կեանքի ու
երկրի բեռը թիկունքին, մըրկոտ հոգիով վազեց նոյն ճամբուն
վրայ:

Գնաց վառեց Ազատութեան լոյսերը Գաւաշի, Շատախի,
Կարկասի և Սպարկերտի մթին լեռներու մէջ, ցուրտ ու մութ օ-
ճախներու համար, զողցաւ բերաւ Հայաստանի Արևի ճաճանչնե-
րէն քիչմը լոյս և քիչ մը տաքութիւն և ապրեցաւ իր ժողո-
վուրդի հետ:

Եւ օր մը, երբ Շատախը վառուած էր իր հրահրած սրբա-
զան կրակով՝ Բռնութեան դէմ ինքը գնաց նոյն ճամբին վրայ՝
Բռնութեան կրակն այս անգամ խաղաղութեան արցունքներով
մարելու... Բայց ինկաւ դիտապաստ՝ Արևի անկուշա ճամբուն
վրայ, դեռ գուրս չի քշուած նամարդ թշնամիի գնդակներէն...


Ինկաւ Ռազմիկը, ու իր Մահը իբր ահեղագոչ յուշարար,
որոտաց ու ոտքի կեցուց իր աշակերտներն ու զինակիցները բո-
լոր՝ Այգեստանի խրամատներու և Քաղաքամիջի գիրքերու, Փե-
սանդաշտի ձորձորներու և Շատախի լեռներու մէջ...

Ինկաւ Ռազմիկը, մեռաւ մարդ նիւթելէն, բայց Ոգին աս-
տուածային՝ թևատարած իշխեց Մահի և Կեանքի գոյամարտի
մէջ, կանչեց լըուածները՝ ի հանդէս, մարտիկները՝ ի կոիւ,
անճնուրացները՝ ի մահ...

Ինկաւ Ռազմիկը, բայց ուրախ՝ որ իր գերեզմանը մեր սիր-
տը պիտի ըլլայ միշտ, վստահ՝ որ իր Գործը մեր Գործը կը մնայ
առյաւէտ, հպարտ՝ որ իր արիւնով ներկած ճամբան կը շարու-
նակն զալոց սերունդները բոլոր՝ Ազատութեան և Ռազմու-
թեան համար...

Բայց հիմայ, վարագոյր մը ծանր իջեր է մեր կեանքի և
իշխանի գերեզմանին վրայ: Ռազմիկի խոռված հոգին կը հանգչէ
Արարքի գերեզմանատան ամայութեան մէջ ու մեր առջեւ բա-
ցուած է խորխորատ մը գահավէժ՝ ուր թաղուած է հաւաքական
ամբողջութիւնը մեր ցեղին...

Արևը, որ փայլեց պահ մը Հայաստանի մթին հորիզոննե-
րինկաւ Հայաստանի լոյս Արևի փնտուաքի ճամբուն վրայ ուրուն
պարուրեց, թաղեց ծեղ մը ու երկիր մը ամբողջ...



Հայութիւն կովկասարակութեան ինդան կեղծունը

Ու հիմայ կը . թուի պահ մը թէ Հայաստանը մեռաւ ու
Հայը անհետացաւ խսպառ...
Կը թուի թէ Արևի ճամբուն ինկած Ռազմիկները զոհուեցին
ի զուր և հշխանը մոցուեցաւ ընդմիջտ...
Բայց ահա Արևի ճամբուն վրայ, զինավառ և աշխոյժ, կը
քալէ կենսունակութիւնը Հայ ծեղին, ահա կը լսուի շկահիւնը
չափւող սուրերուն, ապտակի զօրաւոր շառաչը՝ Բոնութեան ճակ-
տին, օրհասական ոռնոցն ու գետնահար անկումը թշնամիին...
Ահա հշխանի երգերը կը հնչեն ռազմական, ահա հշխանի
սերունդը Արևի ճամբուն վրայ՝ որպէս զոհ, ահա հշխանի յիշա-
տակը սուրբ՝ մեղի քաջալեր...
Խաւարը կը ճեղքուի հոն, հորիզոնները կը կարմրին շու-
տով, և լոյսերը կը վառուին անշուշտ՝ Հայաստանի նորածագ
Արևին...
Յովի. Միսիթարեան
Երևան 1915 Դեկտ.

ՍԵՐԵՆԱԴԱ

Ես աղօթեցի քեզ Աստուած, եւ զգացի որ մեղանչել եմ իմ հոգու
դէմ...
Լոիկ խոկումներուս մէջ ես իմ անզօրութիւնը զգացի. զգացի որ
ես վետրաթափ
Թոշուն մըն եմ մոլորուած գիշերուայ ձնշող խաւարի մէջ:
Դու պատնէշն ես իմ տենջանքներուս, որի ազահ աչքերով և
վառուած սրտով
Զարկւում եմ անդադար, ու իմ անզօրութիւնը փոշիանում անհետ:
Հոգիս ձգտում է դէպի անհունութիւնը, ազատ դէպի անսահման
անծայրածիր:
Բայց քո յամառ նախանձոտ աչքերը փշրում են նրա թեւերը
երկաթ:
Հսկայ պայքարի, փոթորկոտ կոռուի տենչում է հոգիս, բարութեան
անկումով
Միրտս բարախում, դէպի վեր ամպերը ճախրել եմ ուղում, մա-
շողերը գրկել... թեւերս անզօր, ջարդուած, թուլացած ցած գա-
նակիժում:
Մեծ գաղտնիքին միտքս հետամուտ դու շղարշել ես, ամուր
ծրարել ամէն բան ինձնից:

Երբեմն, ինչպէս խղճուկ մուրացկան, երբեմն որպէս ըմբռստ
պահանջող Հեւքոտ ծեծում եմ դարպասը հսկայ, իմ բաղուկներն են միայն
թուլանում եւ գիշերը իւր գորշ թևերն է փոռում, ես բաց դաշտի մէջ, յու-
սահատ, արտում Անարդար, այս, ալշալոյսը վառ, քանի որ նրան գիշերն է ծնում,
գիշերը
Մայր բոլոր ոճիրի, շղթան, կապանքը լոյսի, դամբանը տեսնջան-
քների, դադարը
Յոյզի... միայն զարթօնքը ճղճիմ յղփութեան:
Դու ծրարեցիր մեղնից գաղտնիքը հսկայ, գիշերուայ խաւարով
և մահուամբ սահման գրիր մեր իմաստութեան
եւ երբ հետամուտ հսկայ գաղտնիքին հեւինեւ նրան պիտի հաս-
նէի, գիշերը
եկաւ,... երբ իմաստութեան, իմաստութեան բաժակը խորունկցան-
կայ դատարկել մինչև յատակը՝ մահուան պաղ շունչը զարկեց իմ
գէճքին:
Ես պատրաստեցի լոյսի ու ոյժի իմ բաղուկները, անեղ ու հսկայ
մի մարտի համար...
Սարսափով տեսայ իմ մեծ թշնամուն, բազուկների մէջ գրկած
ժանու մահը... Ես անզօրացայ
եւ աղօթեցի քեզ Աստուած, և իսկոյն զգացի որ մեղանչել եմ
իմ հոգու գէմ:

1915 Վ. Ա.

Իշխան

ԻՇԽԱՆԻ ՄԱՀԸ

Թերեւս ոչ մէկ մահ, մեր յեղափոխական պատմութեան մէջ
եղած այնքան նշանակալից և բեղմնաւոր իր հետևանքներով՝ որ
քան իշխանին: Հերոսներ շատ ենք ունեցած, բայց ոչ մէկ հերոս
կրցած է իր մահովը կատարել այնպիսի փրկարար գործ մը, ըլ-
լալ նախախնամութիւն մը, որ կատարեց ու եղաւ իշխանը՝ իր
երեք կորիւններու հետ:

Վանի երեսնօրեայ ինքնապաշտպանութիւնը, որ իրաւամբ
հիացման արժանացաւ ամենուրեք, բնաւ արդիւնք չէ մէկ քա-
նի հերոսներու և անոնց անուան յաճախակի յիշատակումը, Կով-
կասահայ մամուլին մէջ, երբէք չի կընար մեզ թափանցել տալ
ապրիլեան կոիւներու վեհութեանը: Այդ կոիւները հետևանք
էին տասնեակ տարիներու քրտնաջան աշխատանքի, յեղափոխա-
կան յարատե գործունէութեան: Վասպուրականը ամբողջ անցեալ

մը ունէր իր ետին, փառաւոր, հոյակապ անցեալ մը: Երիտա-
սարդութիւնը, տարիներ շարունակ մարզուած յեղափոխական
դաստիարակութեամբ, եփուած յեղափոխական քուրայի մէջ, տո-
գորուած 96-ի հերոսամարտով, առցուն Պետոյի, Աւետիսեանի,
Մարտիկի կենդանի յիշատակովը, կը կենար կազմ ու պատրաստ
բռնութեան ու ոճիրին գէմ, միշտ պատնէշին վրայ, միշտ ար-
թուն, միշտ հեռատես:

Ու այն դիմադրական ուժը, զոր երեան բերաւ Վասպուրա-
կանը մեր երեսնօրեայ կոիւներու ընթացքին, կազմուած էր կա-
թիւ առ կաթիւ, մէկ երկու օրուայ գործ չէր, այլ տարիներու,
մէկ երկու անհատէ չէր բղխեր, այլ իր հիւթը քաղած էր բոլոր
ասպարէզներու վրայ յեղին կատարած զարգացումէն, բողբո-
ջումէն:

Տարիներու հետ Վասպուրականի դիմադրական այդ ուժն
աւ կը զարգանար, կը մեծնար, կը խոշորնար, ինչպէս հաստա-
բուն և լայնանիստ լեռը մեր հայրենի երկրին: Սակայն պէտք էր
որ այլ պայմաններ ալ գոյ ըլլային՝ Ապրիւ նը ծնելու համար:
Որպէս զի Վասպուրականի դիմադրական ուժը երեան գար իր
բովանդակ լիութեամբ, որպէսզի ոչ մի մասնիկ յում պէտս վատ-
նուէր անկէ, կորսուէր, ոչնչանար, պէտք էր ստեղծուէր հոգեբա-
նական այնպիսի մօմէնտ մը, որ ի մի ձուլէր հասարակական
բոլոր ուժեր, երեան հանէր թագունները, հաւաքէր բոլոր ցագ
ու ցրիւ հնարաւորութիւններ, ապազդեցիկ կարողութիւններ,
անկիւններու մութին մէջ կորսուած զօրութիւններ, և կերտէր
անոնցմէ միակտուլ ամբողջութիւն մը, ամրակազմ ու անսա-
սան: Տարիներու աշխատանքը, յեղափոխական դաստիարակու-
թիւնը ուրեմն բաւական չէին, անոնք կրնային քայքայուիլ,
ցրուիլ յանկարծական գրոնով մը, զոր կը պատրաստէր թշնամին
գաղտագողի, հարկաւոր էր անոնց մասերը ի մի բերող, ամբող-
ջական միութիւն մը կազմող ակտ մը, մօմէնտ մը:

Իշխանի մահը եղաւ ահա այդ ակտը: Այնքան անակնկալո-
րէն ու այնքան վարկենական կատարուած եղեռնական մահը
ստեղծեց պահանջուած մօմէնտը: Ամէնքը, յեղափոխականն ու
պահպանողականը, ծերն ու երիտասարդը, կուսակցականն ու չե-
ղոքը, կինն ու երախան, բոլորը, բոլորը, մէկ վայրկեանի մէջ,
հոգեբանական կսպանակի մը ուժով, զգացին որ զէն ի ձեռին
պաշտպանուելէ զատ չկայ ուրիշ միջոց: Կեանքի ճամբաները
գոցուեցան և մէկ ճամբայ միայն մնաց, բոլորը եկան ու կանգ-
նեցան այդ փրկարար ճամբուն վրայ: Փողվներու, ճառերու,
քուէներու պէտք չեղաւ, այդ համոզումը գոյացաւ մէկ վայրկեա-
նի մէջ, տարերային թափով ու բնազդական մղումով մը: Իշխա-
նի մահը եղաւ շաղկապող, զօդող օղակը հասարակական բոլոր

ուժերու, հանրային բոլոր կարողութիւններու, անիկա ասսուլատու մը եղաւ և մեր դիմադրական ուժի բոլոր ակերը բացաւ մէկ կէտի վրայ: Իշխանի մահը եղաւ երկաթեայ այն հարուածը, որ դարբնեց բոլոր կարողութիւններ և անոնցմէ ստեղծեց կամք մը հզօր ու ապառաժեայ՝ ցեղին գոյութիւնը պահելու և յաղթանակելու անյողդողդ որոշումով մը: Մոռացութեան տրուեցան բոլոր մանը հոգեր, կորան պղտիկութիւններ, մասնաւորը տեղի տուաւ ընդհանուրին, անհատականը՝ հանրականին: Լքումն ու յուսահատութիւնը չքացան և քաջութեան աստուածը թափահարեց իր թեերը Վասպուրականի երիտասարդներուն վրայ:

Իշխանի մահը աստղ մը եղաւ, լուսաւոր, անշէջ փարոս մը որ փրկութեան ուղին բացաւ, փարատեց վարանումն ու կասկածը՝ տատանուող հոգիներէն, անիկա եղաւ որ նայուածքներ սկեռել տուաւ դէպի յաղթանակը և հնչեցուց կոռւի ազդարար շեփորը:

Ու այնուհետև, ամբողջ երեսուն օր, Իշխանի տիրական ողին էր, որ կ'ոգեմորէր սուրբ վրէժով լեցուած մարտիկները, եռանդ կուտար անոնց, խանդ կը ներշնչէր: Այդ ոգին, որ Հիրձէն բարձրացաւ, միշտ սաւառնեցաւ համերաշխ ու միակամ Այգեստանի, հերոսական Քաղաքամէջի, ըմբոստ Շատախի վրայ: Երեսուն օր շարունակ Վասպուրականի կոիւներու երեք անջատ կէտերը զիրար կապող եղաւ Իշխանի ոգին, որ հերոսացուց ոչ թէ անհատներ, այլ ամբողջ ժողովուրդ մը:

Եւ երբ յաղթանակի օրը մօտեցաւ ու հնչեց ազատագրման ժամը, Իշխանի ոգին հեռացաւ, Իշխանը մոռացութեան տրուեցաւ, մանը հաշիւներ ու պղտիկ սնափառութիւններ դարձեալ գլուխ բարձրացուցին, այն դիմադրական կորովը, որ պէտք էր պահպանուէր տակաւին, կորաւ անհետ ու հոգիներուն վրայ իշխան թանձը աղջամուղջ մը, որ ապա գաղբ կոչուած անդունդին մէջ գլորեց հերոսական ու գեղեցիկ Վասպուրականը...

Հմ. Մանուկեան

Երևան, 1915 Դեկտ.



Վ Ր Է Ժ

(Նուեր Հայ Մարտիկներին)

Վրէժ ու ցասում, թոյն է ու լեղի, մեր սրտերն հիմա Մեր խիղճը քար է՝ կարծը, անողնք...չար հնք անխնայ. Էլ նչ մի աղերս մեր պարզած սուրը պատեան չի դնի. Էլ նչ մի զղջում գազազած սրտում ներում չի գտնի: Հիմա անկշտում արեան ենք կարօտ ծեր ու պատանի Թողլ արիւնլուայ վրէժի ծովում, մեր օրը մթնի.

—Մենք տեսանք անմեղ մեր մանուկներին դաժան յօշոտած, Մեր որդեկորոյս մայրերի առջև կանգնեցինք անլաց. Մեր մեռելները անթաղ նեխուեցին դաւի ձորերում, Մեր շուրջը հիմա մահ է ու կսկիծ, սովու է թափառում: Մենք տեսանք յստակ մեր աղջիկներին լկտի անարգուած. Մերկ ու այլանդակ մսակոյտերից պատնէշներ կապած. Լսեցինք ողբը՝ ծռվ կորուստների զուլումից ժայթքած, Լսեցինք անսիրտ, մենք մերինների մեծ ցաւի դիմաց: Ու դեռ հնչում են մեր ականջներում մեր Զօհրապների և Իշխանների

—Արգար բողոքի և ազատութեան մարտիրոսների, Կախաղաններին, մութ զնդաններում ծեծից մահացած Հարիւր ու հազար նահատակների գոյժը անմոռաց... Եւ այսպէս գարեր, գարեր շարունակ լքում ու զրկանք. Մեր սրտերն հիմա վրէժ են պողթկում վրէժ ու նողկանք, Մենք էլ գութ չունենք, սրտերս լեղի, խօսքերս՝ կծու Ու մեր հարուածը հիմա կը լինի դաժան, մահացու:


Թիֆլիս 1916 Փետր.

Արմենուհի Տիգրանեան





Համբակ
Իշխանի սրդին



Աննա Ե

ՆԱՄԱՐԴԻ ՆՄԱՆ

Նամարդի նման սուրդ ցցեցիր
Զահէլ սրտիս մէջ, էյ անգութ աշխարհ,
Սարեր ձգեցիր, ձորեր ձգեցիր
Ազգիս վիշտը լալու... մունջ ու անդադար:
Մենակ անընկեր կոռուի գոռ դաշտում
Ամենքը ինձմէ երես դարձուցին,
Եւ մոռացուեցայ ամէնքի սրտում
Ես էլ մոռացայ նոցա ամէնքին:
Հէյ բարե տարէք չեչոտ լեռներին,
Մեծ հմ հեծել կուգամ քաջի պէս,
Կեանքի նենդ սուրը ցցուած իմ սրտին,
Անէծքն եմ հեծել կուգամ քաջի պէս:
Նամարդի նման կրակ ձգեցիր
Զիւան սրտիս մէջ, էյ նամարդ աշխարհ,
Մեծ պարտքի բեռը մէջքիս դրեցիր
Մե բեռը մահուան, ծանըր ու ծանըր:
Հէյ աղիզ քուրիկ, մարէ ջան, մարէ,
Զեր աղիզ բալէն պատանը ուսին
Լեռներ ու ձորեր լոփի կը չափէ,
Մահը շալակած՝ պատանը ուսին:
Զեր աղիզ բալէն, սկ քամու նման,
Անէծքի երգը, մըմունջը բերնին՝
Եւ հալածական և թափառական
Նզովք կը կարդայ անգութ տէրերին:
Դէն բարե տարէք աղիզ սարերին,
Պատանն եմ հազել, կուգամ քաջի պէս,
Կեանքի բոցերը կուտուած իմ սրտին
Նզովքն եմ հեծել կուգամ մեռնելու:
Հէյ կանաչ սարեր, ձեր ալմաստ դօշին
Հովի օրօրով քուն մտնեմ, նիրհեմ,
Հովը օրօրէ վէրքը իմ սրտին
Ծաղկանց բուրմունքով աչերս գոցեմ:

Վան 1904 Յուլիս

Իշխան



Մ Ր Ո Վ Ա Ա Յ Ա Ի

1915-ի Ապրիլի 3-ն էր: Երիտասարդութիւնը խռնուած Նորաշէնի հրապարակի վրայ, սպասում էր իշխանի ուղերւելուն դէպի Շատախի:

—Խենթացել են մեր պարոնները, հիմա մարդ գուրս հանելու ժամանակ է, էն էլ այսպէս ուղղմիկ ուժերի, եթէ իսկապէս կառավարութեան ցանկութիւնն է համերաշխութիւնը չխանդարել ինչո՞ւ է ուրեմն ինքը առիթներ տալիս:

Անա ժողովրդի իմաստութիւնը որ այդ ժամին շրջան էր առնում շրթունքէ շրթունք: Բայց նվ էր ականջը կախում այդ իմաստութեանը, չէ որ պարոնները միշտ աւելի խելացի են լինում ժողովրդից, և միթէ իշխանը այնքան երկչոտ էր, որ թոյլ կտար իրան վախնալու մի փօլիս մուտիրի ընկերակցութիւնից կամ դաւադրութիւնից:

Անցանքառեակ ձիերը խաղալէն, իշխաննէր՝ իր համահարզների հետ:

Ժպտում էր իշխանը որ իրեն էր վիճակուած փրկութեան համնելու իր ըմբոստ աշակերտներին, որոնք այսօր իրենց մարտական ընդունակութիւններովը արդէն կարողանում էին պատկառանք ներշնչել ըսնակալ տէրերին: Ուրախ էր և Միհրանը, որ գնում էր իր ծննդավայրի փառքը տեսնելու: Մուայլ էին միայն Քոթոթն ու Վահանը, որոնք ի սրտէ դէմ էին այդ պատգամաւորութեանը, գանելով թէ ի՞նչ չարաշուք անդէտ կարող էր դառնալ նա Վասպուրականի գլխին: Բայց պարտք կատարող գինորի հպարտութիւնն ու գուարթութիւնը գալիս էին ստուեր ածելու ներքին այդ խոր թափիծի վրայ:

Զիերի վերջին դրոփները¹⁾ մարեցան Այգեստանի զիկ-զակ փողոցների յետեւում և հասարակութիւնը ցրւեց Նորաշէնից:

—Ա. Փսոն ձեր իզիթ արեներին, եղուկ ձեր միամիտ հաւատքին, —լսում էր այդ իրիկուն Վանի շատ տներում և կսկծանքով պառկեցան ամէնքը՝ վաղան տխուր բօթերի նախազգացութեամբ...:

Ապիլ 4-ի առաւօտը հազիւ բացւած՝ էֆէնդու սրճարանից^{*}) կայծակի արագութեամբ տարածւեց շանթահարող լուրը — իշխանը սպանուած իր ընկերների հետ....

Թիչ վերջ Վուամեանի ձերբակալութեան լուրն էլ եկաւ կասկածներն ամբողջացնելու: Արամը հրաշքով միայն պրծաւ Զէվտէթի ծուղակից:

Քաղցրուները կթուտած ծունկերով և լեղապատառ՝ Այգեստան վերադարձան. կառավարութիւնը կասկածելի շարժման մէջ էր դնում զօրքին....

Ֆիտայի երբայրներս ներս ընկան գունատ. նրանք առին իրենց զէնքերը ու դիրքի գլուխը ցտապեցին — այդպէս էր հրամայւած իրենց:

Մրցիկը պայթում էր. Մրրկանալ կանչել էր... կանչել էր Հիրձի 2) արիւնոտ հորերից, կանչել այնպէս կոկորդալիր ու ցընցող, այնպէս սրտակեղեք ու վրէժինդիր, այնպէս պատրանաթափ ու զղագին, որ հաւատքի ու միամտութեան ամենաթանձը վարագոյրերն անգամ պատուեցին այդ օրը, սրտեր դողացին աստւածային յուղումով և մայր-հողը ճշաց ցաւից...

Ճշմած էր Վանը իր անփոխարինելի զոհերից. շշմած՝ բայց այլևս արթուն: Խոստումներն ու սպասնալիքները անզօր էին այլևս կարկտանները փակցնելու պատուած վստահութիւնը: Անհաւասար պայքարը բացւում էր Վանի առաջ:

Սպրիլ 7-ի առաւօտը թնդանոթների ու հրացանների բիւրաւոր կազմակերպւած որոտները՝ անդրանիկ մկրտութնիւն տւին այդ պայքարին, մինչև Մայիսի 4-ը եկաւ յաղթական համբոյրը դնելու նրա այրւած ճակատին...:

Եւ այդ ամբողջ պայքարի փառքը, յաղթանակի վայելքը, Վանը պարտեց իր իշխանի ու կորիւնների կսկծալի մահւանը. մահ՝ որ մըրկահաւի նախազգույշ շեփորն ու թափահարումն եղաւ գալոց ահարկու փոթորկին, Վանի անխուսափելի բնաջնջմանը:

Թող օրնէ ուրեմն իւրաքանչիւր Վասպուրականցու զթունքը յիշատակն այդ տարաբաղդ քաջերի, որոնց զոհաբերած արեան մէն մի կաթիլիցն է ընձուղած այսօրւան իր կեանքը:

Երեսն 1916 Յունի.

Թոշնիկ

1) Նորաշէնի հրապարակում գանւող այն սրճարանը՝ որ ժամանդրավայրն էր գաշն, ընկերների:

2) Այն գիւղը, ուր իշխան սպանւեց իր ընկերների հետ. դիակները ձգել էին մի հորի մէջ, Ծ. Թ.

ՃԱՄԲՈՒԴ ՎՐԱՅ...

ԻՇԽԱՆԻՆ

Կ'ելլէր ուղիդ բալաձիդ, դարեանդին կողնիվեր,
Ուր ճառագայթը յոյսին մարգարիտներ կը շաղէր,
արշալոյսի պէս փաղփուն.

Ու շուշաններն ժպտագեղ, արբըշուանքիդ երազուն,
Կ'ոլորտէին յամպարէ ըոյր մ'որուն
Վէտվէտումին մէջ հեշտին,
Կենսաթըթիո փթթումով մը կ'ուռճանար,
Ցաղթ հաւատքըդ փողփողէջ...

Անհունին մէջ խորասոյզ՝ անպարագիր սեեռումը
բիբերուդ,
— Ողք առկայծումն ունէին հրաբորքոք շանթերու,
Վեր կ'ելլէր աստղերուն անբըծութեան լուսեղէն՝
Դէպի տաճարն, ռւր աստուածները մարտին,
Ըմպել կուգան կարմիր խորհուրդն վրէժին...
Կ'ելլէր դուն ծարաւի այն խորհուրդի աստուածային օ-
ծումին,

Հոգիդ հընոց մ'հըրահրուն՝
Ընդվզումի դարբընումէն դըժընդակ...
Գանկիդ ներքե հսկայ երազը կապըէր...
Երազն աննիւթ՝ խոյանքներուդ լուսածին,
Հուրքոտ շունչով, որոնք հոգիդ օրբեցին:
Բարձունքներուն սիդապանձ, բարձուքներուն սըրբասուրբ,
Տենչը ունէր հըրայրքոտ,
Երիվարը մըռայլամած խոյանքիդ,
Ոյժին փառքովն աշտանակուած սանձագերծ...
Օ՞հ, կանդ կառնես... ուղիդ ահա կը դաւեն

Նենդ հոգիներ, ժըպըհութեամբ մը դաժան...

Անզօր մօլուցք մը շունչիդ սարսուռին մէջ կը հեւայ...
Վէս յոյսդ, ահ, կ'արիւնի, ճամբուդ վրայ թորելով,
Իր սուրբը մարմինն ահա մասնիկ առ մասնիկ,
Երբ իր թափին մէջ հըզօր,
Վըկանգումը կըզգայ ոյժըդ առջի հեղ,
Ժանտ կեղծիքի ահեղ ժահրէն՝ կարեվէր...
Ու սուգ մ' ահա կը յառնէ սէդ անկումէդ գահավէժ...
Սուգ մը՝ որ տես, կը պարուրէ Ազգըդ հէդ,
Զոր, գուն հերան, անհունօրէն սիրեցիր...

Թիֆլիս 1916 Յունի.

Հ. Արտուր

ՆԱՅԱՏԱԿՆԵՐ

Շարան-շարան կանցնին առջևէս, մոայլոտ դէմքով այն
վեհ Հոգիներ: Ցեղին դարաւոր պրկումն ու խաչելութիւնը վսեմ
ընդվզումի մը մղեց զիրենք. լացը չորցաւ իրենց ակնաղբերին
մէջ, ցասումի կրակը կայծկլտեց հոն, սիրաը ժեռ քար դարձաւ
և սրունքը՝ երկաթ: Կանցնին ահա մարտագոռ երգի բերան,
Կուրծքերը հակած դէպի յառաջ, ոռումբին ու գնդակին դէմ, զոր
բանութիւնը կը տարափէ կարկուտի թափով, բայց որու հոգ: Հաւատը
կը լուսաւորէ մառախլապատ ապագան և նոքա կը սու-
րան անընկրկելի ու անսասան:

Եւ ահա կը տեսնեմ...

Դէպի մեզ, դէպի ետե կը նային տիբրամած, բայց յուսա-
վառ: Դիակնացած հայութիւնը կը տիբրեցնէ զիրենք, փրկագոր-
ծուած ազգը աստուածային ճառագայթով մը կը լուսափայլէ ի-
րենց դէմքը, չէ որ իրենց հաւատի դաւանանքը արիւնի փրկա-
գործութիւնն էր: Խորայէլը կարմիր ծովէն պիտի անցնէր Աւե-
տեաց երկիրը հասնելու համար:

Եւ ահա կը մեռնին դուարթագին դէմքով ու խաղաղ հո-
գիով. իրենց կեանքին մէջ երկընտրանը ու երկրայանք չունե-
ցան, որ իրենց մահուան ատեն ճգնաժամի տուայտանքը քաշէի
ին, ստրուկներու պէս, որ սողունի նման կտրտուած մարմի-
մասերով դեռ կը յամառին ապրիլ: Ապրեցան զուարթ ու ազատ,
մեռն անփոյթ ու ազատ: Միթէ այսպէս չը մեռն ամէն ժա-

մանակի մէջ այս ամէն հոգիներ, որոնք քտէալի մը յառեցան
մտասկեռ: «Մահ իմացեալ անմահութիւն է» և զա գաղափարի
ամենակատարեալ պաշտումն է, որ աստուածացաւ Գողգոթային
վրայ, դիւցազնացաւ Աւարայրի դաշտին մէջ, անմահացաւ Բար-
թուղիմէոսի ու Գարահիսարի լեռնալանջերուն վրայ, պայքարե-
ցաւյաղթապանծ Վանի ու Այգեստանի հողապատնէներուն ետե,
խրամներուն մէջ:

Փառք ձեզ, անմահ հոգիներ, որ մահը արհամարհեցիք,
որ կռուեցաք ազատելու համար, մեռաք ապրեցնելու համար, որ
մահուան դժիմ պատկերը գեղեցկացուցիք: Փառք ձեզ, որ մեր
ստրկական պատմութիւնը յեղաշրջեցիք, որ Հայկեան ազգին
հնագոյն ոգին ու աւանդութիւնները վերակենդանացուցիք, ցե-
ղին ծռած-ծռմոլուած, կրած ու կորացած մէջքը շտկեցիք, ծա-
ռացուցիք, ծառացուցիք բռնութեան փոթորիկներուն դէմ, Հա-
միտեան, իթթիհատեան գաղանութեանց հեղեղին դէմ, փառք
ձեզ, որ մեր նորագոյն պատմութիւնը աստղազարդեցիք ձեր
պայծառ անուններով և ձեր նուրական բաղաներով, դուք որ
Վանի մէջ Վասպուրականի մէջ կոչուեցաք Աւետիսեան, Պետո,
Մարտիկ, Վազգէն, յառաջապահներ. Իշխան, Խոան, Պօղոս, Միհ-
րան՝ վերջապահներ մեր ազատագրութեան գոռ մարտին. փառք
և ձեզ, ծերունի ու երիտասարդ, պատանի և մանկահասակ, ծա-
նօթ ու անծանօթ անձնազոհ հերոսներ, բանդի ու շղթայի նա-
հատակներ որ ինկաք, որը կոռուի պատնէշի վրայ, որ մեր դա-
ւագիր թշնամոյն նամարդ սրիկայութեան զոհ, դուք մեռաք, Հայ
ազգի բազմադիմի նահատակութեան դրուագներ թողլու համար
մեր պատմութեան փառաւոր և ահաւոր էջերուն մէջ:

Փառք բոլոր նահատակներուն, բոլոր զոհերուն մեր գոյա-
մարտի վեհ պայքարին

+ Յոհանանի կուլողիան*)

«Աշխատանք» 1915 № 22—221



*) Պանի հին ուսուցիչներէն էր առ, որ դաստիարակեց քանի մը սերունդներ՝
Գաղափարակից ու դորժակից էր Մ. Փորթուղալետնին: Այս ծերունի ուսուցիչը
Վասպուրականի աղետաբեր գողթէն յետոյ, թշուառ վիճակի մը մատնած՝
մեռաւ երկանի մէջ: Հ. Ա.

**

Սեբաստիաից մինչև Կովկաս,
Մինչև սիրտը Բինդուլի.
Եկաւ որպէս դաժան երազ՝
Կարաւանը, արցունքի...

Մայր Արաքսը յուզւեց կրկին,
Ալիքները՝ խենթացան.
Գոհարացող ջինջ ափերին,
Ծաղիկ ու խոտ մահացան...

Արիւնարբու-գազան թռչնւն,
Մտերմացան, խնդացին.
Վառ, յուսատու կեանքեր սիրուն՝
Յօշուեցին, լափեցին...

Տիրեց հսկայ Մասիսը ծեր,
Լնւու արտասւեց ու սգաց.
Շէն աւաններ, դարձան աւեր,
Ծիծաղը՝ վիշտ, երգը՝ լաց...

Եկաւ որպէս դաժան երազ,
Կարաւանը արցունքի.
Սեբաստիաից մինչև Կովկաս՝
Մինչև սիրտը Բինդուլի...

Թիֆլիս 1916 Փետր.

Վարսենիկ Աղասիան



(Այլ կողմէն) Սարդիս (պառկածը) + Տիգրան, + Իշխան, Արամ.
Մալիսա, + Համադասպ:

ՀԵՂԻ ՔԱՄԱՐ

Ես ի՞նչ երգեմ ձեզի համար որ լինի վեհ, լինի վսեմ...
դուք, իմ ցեղիս գեղեցիկ հերոսներ:

Ու իմ երգս մեր հայրենիք ո՞ր առումն, ո՞ր աղքակըն ստանած որ ջինջ լինի՝ ձեր լուսատը մտքին նման ու ձեր մաքուր հոգիներուն...

Եւ իբր զարդ, մեր վճիռ ու հանճարեղ ճակատներուն՝
մեր կոյս դաշտերու, մեր անծանօթ հովիտներու ո՞ր սպիտակ
ծաղիկներէն պատճե՞ր հիւսեմ...

Իսկ մեր լեռներու ո՞ր սանձարծակ մըրիկներէ՞ն քաղեմ ես նեշիմները ամենի՛ դիցազնական ձեր ժարտնչումը ուազմերգելու... լո՞ւզ հականե՞րը իմ ցեղին:

Դուք որ այնքան հանդարտ ու մեծօրէն անցաք կեան-
քէն, ձեր պայծառ աշքերոն բարի ժպիտով, ձեր արգասաթեր
զաղափարը ցանելով նաև բու եզերքին...

Դուք եղերական ծեր մահովը մարզաբներու այն-
քան նման:

Դուք մեր աշխարհին կարմիր ծաղիկներ, մեր սեւ
երկնքին մշտավոր արհեներ...

Ես սէրը մոոցած ու մերկացած երազներէս, տժոյն
սուեր մը պատանիի՞ իժ վտիս փողիս մէջէն ձեր սէզ մահը
եւ ձեր վրէժը ինչպէս նշեցնեմ...

Mr. Murchison

ԻՇԽԱՆԸ ՈՐՊԵՍ ԳՐՉԻ ՄԱՐԴ

Իշխանի մէջ տիրող ջիղը կրչին չէր անտարակոյս. յեղա-
փոխականի, ուզգմիկի, կազմակերպողի, ու դեկալարի իր ուժեղ
խառնուածքն ու տեսնդու գործունէութիւնը հազիւ թէ թոյլ կու-
տային իրեն զբաղուելու գրականութեամբ, զոր կը մշակէր միայն
at leisure. Կարելի չէ ի հարկէ անվերապահօրէն ներբող հիւսել
իր գրչին, մինչ անդին զէնքը կայ անոր՝ այսքան փառայեղ ու
ուսապսակ՝ որ անհունապէս աւելի արժանի կը դարձնէ զինքը
գովքի ու գովասանութեան, միւս կողմէն սակայն անարդարու-
թիւն պիտի ըլլայ ամբողջապէս մոռացութեան տալ իր այն աշ-
խատութիւնները՝ զոր երկնեց անիկա իր ընդգրկած խմբագրի,
հրապարակագրի, ուսումնասիրողի և քերթողի զանազան մարզե-
րուն մէջ։ Ես չպիտի ծանրանամ իր այն յանդուդն ու խիգախ
ոգւոյն վրայ՝ որով տոգորուած էին ընդհանրապէս հասարակա-
կան բնոյթ կրող իր բոլոր յօդուածները։ Սարկական ամեն պայ-
մաններու դէմ ընդգող ու աշտարակի հանդոյն ծառացող Քրիս-
տափորներու, Զաւարեաններու, Վարանդեաններու, Ակնունի-
ներու, Խաժակներու, Շահրիկեաններու և Վոամեաններու հը-
դոր ոգիին աղգեցութիւնը իր արձագանքը կուտար նաև իշխանի
խմբագրութեան տակ լրյա տեսնող և մինչև այսօր իր գոյութիւ-
նը շարունակող «Աշխատանք» ի էջերէն ներս, որ զանազան քա-
ղաքներու մէջ հրատարակուող և նոյն ոգին արտացոլացնող թեր-
թերուն հետ միասին կուգար քիչ մը ջիղ ու ողն զննելու մեր
առհասարակ անողնայար գրականութեան մէջ, որը սահմանադը-
րական կարգերու հաստատումէն վերջն իսկ չի կրցանք ամբող-
ջապէս ազատագրել քծինքի շողոմ Փաղներէն՝ պետական ամէնի
կարգի ճնշող կազմերուն հանդէպ, Պայքարը աւիշն էր իշխանի
կեանքին, առանց ատոր կարծես չէր կրնար ազատ շնչել ինքը՝
նոյնիսկ գրական կալուածին մէջ, պայքարի խոլ մղձաւանջը սա-
կայն՝ որ կը տիրապետէր իրեն, բարեպահդարար, հակառակ իր
տաքարիւն բնաւորութեան, կը սանձուէր բանականութեան հա-
մեմատաբար ուժեղ յայտնագործութեամբը՝ որ ամէնէն աւելի
փաստերուն ու տրամարանական շաբքին կը կառչէր։ Իր ուսում-

նասիրութիւններ սոսկ փորձեր էին գեռ, որոնք թերես կատարելագործուէին տակաւ, եթէ երբէք մեր ապրած միջավայրին դըժրախտ իրականութիւնները զինք գրչէն աւելի զէնքին չը կանչէին յաճախ, ու բաւական երկար ժամանակի մը համար ստեղծէին խաղաղ մթնոլորտ մը՝ ուր անիկա կարենար քչիկ մը օդ շնչել ազատ, ու տարուիլ հիւսիսի առողջ գրականութենէն՝ որմէ սնունդ քաղելու համար անհրաժեշտ միջոցները չէին պակսեր իրեն. ուսւ գրականութենէն օգտուելու չափով գիտակ էր ինք այդ լեզուին ու կարելութիւններ ալ ունէր հայթայթելու նոյն լեզուի գրական հանդէսներն ու հատընտիր գիրքերը:

Բայց ես այս բոլորէն աւելի պիտի ուղէի ծանրանալ մասաւանդ իր քերթուածներուն վրայ, որոնք գեղարուեստական բարձրագոյն թուիչքէ, գրական շքեղ պատկերներէ ու լեզուական ճոխ դարձուածքներէ յաճախ զուրկ ըլլալով հանդերձ, իրենց վըրայ կը կրեն տեսակ մը կնիք՝ որը յայտարար նշանն է բուն իսկ հշամանի իտէալներուն, յոյզերուն, յոյսերուն, երազներուն ու ապրումներուն:

Նախերդանքը իր ձեռագիր քերթուածներուն՝ զոր Զրկարի երզերից, Քաղցի մեղեղիներ անունով մկրտած է ինքը՝ Իշխան, ինձի համար պատկերն է մութ գիշերին՝ որ իր թանձրամած խաւարովը գեռ մինչև երէկ կը ծածկէր մեր այս աւեր աւերակ հայրենիքը, այդ խաւարին մէջէն լուսաւոր ուղի մը գըծելու, և անկէ կարենալ ընթանալու համար, բարձրագոյն իտէալներով տոգորուն հոգիներ պէտք էին որոնք բիրտ ներկայէն անդին կարենային տեսնել փառաւոր պագան. ճշմարիտ յեղափոխականը երկրպագուն է մեծ իտէալին. — Զոհաբերութեան վեհագոյն գաղափարականին. անոր համար զրկանքը, քաղցն ու ճամբուն վրայ իյնող հազարաւոր զոհերը բնական ու անխուսափելի իրողութիւններ են, որոնք ոչ միայն յուսալքութիւն չեն պատճառեր իրեն, այլ ընդհակառակը, նորանոր կորովով, անշէջ յոյսերով, բորբ հաւատքով ու արդար զայրոյթով կ'ողողեն իր էութիւնը. —

Մենք միասին նամբայ ելանք
մուր ու խաւար զիւերին,
Գալիք օրուայ մեծ յոյսերը
շարան շարան մեր սրտում,
Վառ զայրոյթի կրակն անեկ
բոցավառած մեր հսգին.

Այսպէս է որ հշամանի ուզմիկ ոգին ընկճիլ չի գիտցաւ բընաւ: Բանաստեղծի իր խառնուածքը բնականօրէն պիտի ազդուէր նաև անսահման երկինքէն՝ որու ջինջ կապոյտին տակ մեղմ հովիկն անուշ՝ օրհնեալ աշխատանքի փառարանութիւնը կ'երգէ,

ու յեղափոխական Իշխանը իր այս ներշնչումներէն տարուած կ'եղբայրանայ հողին ու հողագործին, գիւղին ու գիւղացիին, տաղին ու արտուրորին, հունձքին ու հնձուորին, հօտին ու առատին ու արտին ու արտուրորին, բարձքին ու երգել տուաւ իր գըչին, կը դագրի յանդիւթեց իր հոգին ու երգել տուաւ իր գըչին, կը թաղին՝ կարծ, վայրագ ձեռներ խոփն հոգին տակ կը թաղին ու մշակն՝ կուտարտին, անսահման չարիքը կաւերէ ամէն ինչ, գրիչը տեղի կուտարտին, առաջաման շարիքը կաւերէ ամէն ինչ, գրիչը տեղի կուտարտին, կուտան սարսափահար, խոփը վերստին յարութիւն կառնէ հողէն: կուտան սարսափահար, խոփը վերստին յարութիւն կառնէ հողէն:

Ու հոն կը ծիայ դրօն անենան

Մեծ խաղաղութեան ու աշխատանեի:

Հասարական խաւերու աչքին անուն հանած յեղափոխական բարձրագոյն թուիչքէ, գրական շքեղ պատկերներէ ու լեզուական ճոխ դարձուածքներէ յաճախ զուրկ ըլլալով հանդերձ, իրենց վըրայ կը կրեն տեսակ մը կնիք՝ որը յայտարար նշանն է բուն իսկ հշամանի իտէալներուն, յոյզերուն, յոյսերուն, երազներուն ու ապրումներուն:

Ճէ՛լ վախ, նամբաս կը վերջանայ

գերեզմանիս դոան քոլ,

Գերեզմանս կը կանաչի,

կը զարդարուի մամուռով,

Խարար շառած կանցնիմ կերպամ

կիսա բողած իմ ուղին,

Ոչ մի նամբայ վախնան չունի...

Մենք ենք վերջը մեր նամբին:

Օհ, իր ընդգրկած ուղին կիսատ թողլով մեկնելու մտավախութիւնը յեղափոխականին, անիկա ամենազօրաւոր հարուածն է որ երբ և իցէ միտքը կընայ տալ կամքին, բայց յաջորդները կը շարունակեն միշտ ալ ուղին, ահա թէ ինչու վերջնական յաղթանակը կամքին կը մնայ միշտ ալ:

Իրաւ է սակայն որ մարդը՝ ինքն է վերջը իր ճամբուն, ասիկա տխուր է ինչքնին, ինչպէս տխուր են միշտ ալ բնական իրերու ու երկոյթներու վերջաւորութիւնները, հատումներն ու նուազումները: Կեանքը՝ իր բեղուն ու եռուն շրջանին, հազիւ թէ կը գիւթէ մեզ, բայց պղտիկ հնք մը, անսշան ախտանիշ մը, թէ կը զարունակեն միշտ ալ ուղին, ահա թէ ինչու վերջնական յաղթանակը կամքին կը մնայ միշտ ալ: ծիւրումի տարտամ ու անորոշ կասկած մը կանուշցնէ յանկարծ կեանքը մեր աչքին, ու մենք կը բաղձանք աւելի պինդ կառչել խոսափող այդ շնչին. օրը որ կը տարաժամի, ծառը որ կը թօշնի, մեզմէ բաժնուող բարեկամին թառամի, ծաղիկը որ կը թօշնի, մեզմէ բաժնուող բարեկամին ակնարկը վերջին որ կանհետի տակաւ, գուրգուրուած ձեռակերտ

մը՝ որ քանդումի նշաններ ցոյց կուտայ անակնկալ, մեզ հետ ընտանի դարձող, եղբայրացող աղբիւրը որ կը չորանայ տօթէն, պզտիկուց գոց եղած երգի մը բեկորը՝ որ յամառօրէն խոյս կուտայ յիշողութենէ, նամակի մը պզտիկ մէկ կտորը՝ որ ժամանակին տարրաքայրաքայքայ ազդեցութեան տակ կ'այլափոխի, կը գունաթափի քիչ քիչ, ասոնք ամէնը անանուն դիւրութեամբ մը կը համակեն էութիւնը մարդուն, եթէ իսկ անիկա ըլլայ բարձրագոյն իտէալներով հիպնոսացած, ու յեղափոխութեան, ու կուսակցութեան ու հասարակութեան սիրոյն ինքզինքը գոհելու պատրաստ հոգի մը՝ որպէս հշխան. բայց հոն ուր հասարակ մահկանացուն՝ անցնող իրերու ճնշող թափին տակ՝ յուսահատի իր աչքերը արցունքով պիտի թըջէր. Իշխանի նման հոգիներ նոյն տխուր թելադրանքներէն վերացած՝ իրենց անմահութեան երազով պիտր հրճուէին. —

Պիտի կործանուի տիեզերքը
քափին աստղունք եւ լուսին,

Պիտի մեռին իրերն ամեն,
ծաղկունիք, լեռներ, ամեն բան,

Պիտի դադրի ժամանակը,
սարածութիւնք խորտակուին,

Միայն ես կամ, ես եմ անմահ,
ես պի՛ս ապրիմ յալիտեան:

Ու պիտ ապրի իշխանը գալոց բոլոր սերունդներու սրտին
մէջ, վասնզի կը մեռնի մարդը, բայց կապրի գործը:

Իշխանի քերթուածները կը վերջանան տեսակ մը մարգարէական շունչով՝ որը իսպառ հեռու անձնական կնիք ու դրոշմ կրելէ, կ'կընդգրիկ հայութեան հորիզոնը բովանդակ։ Այն դըժիկմ օրերուն՝ երբ Սեւ-Քրոայի բարձունքներէն, Հաջի Պէֆիրի կը լայէն, Միջնաբերէն ու առհասարակ Այգեստանի ու Թաղաքամիջի բոլոր կէտերէն աւելի քան տասնեակ մը թնդանօթներ կը գոռային իրենց չարագուշակ պայթիւններով, այն տխուր օրերուն՝ երբ մա՞ը կը թևածէր ամէն կողմ, թերևս տեսակ մը ճոռոմ նկատուէր երգել ինչ որ իշխան երգած էր իր վերջին օրերուն. —

Կանգուն ենք ահա... հպարտ նակատով
Դեպի արխւնոս մարտն ենք մենք դիմում
Հեռու, միշտ հեռու անկաման կասկածներ,
Դեռ պիտի ապրինիք պայքարով, կրուով:
Մենք մարտիկներ ենք վեն նուարտութեան,
Անվարտ հացի, արդար վաստակի...
Երջանիկ կեանիք, լոյսի, գեղեցիքի...
Եւ պիտի յաղբենիք, մերն ե յաղբանակ...

Բայց այսօր իրականութիւն է արդէն այս, խաղաղութեան առաքեալը՝ իշխան և իւրայիններ «առանց զղումի» պիտի իյնային, և այնպէս ինկան, ասիկա ամենամեծ փառքն է անոնց. Որյուի ու հանճարի, արդար վաստակի ու երջանիկ կեանքի կարօտ մարդիկը՝ այսօր, անանկներու արիւնովը բացուած ազատ ճամբարէն կ'ընթանան տակաւ գէպի պայծառ իրականացումը իրենց աղուոր երազներուն ու արդար յոյսերուն. երէկի մոռյլ գէմքերուն վրայ այսօր ժպիտն է ծաղկած, խինդն ու եռանդը կօծեն երախտագիտութեամբ լցուն հոգիները, ու սրտեր՝ իրենց օրհներգութիւնը կը բերեն ամէն անոնց՝ որոնք արի իշխանի նման գիտցան ապրիլ ոչ թէ միայն իրենց քերթուածներու մէջ մանաւանդ անկէ դուրս, Հերձերու դաւադրական թակարդ-այլ կ մանաւանդ անկէ դուրս, Հերձերու դաւադրական թակարդ-աներու մէջ, որ անոնց ապրումներուն գերեզմանները պեղելէ աւելի անոնց նոր կեանքին ու յաւիտենական անշիշանելի փառքին կոթողները աշտարակեցին:

Յովհաննէս Աւագեան

Աշխատանք, 1915 № 22—221

*

**

Դէպի վեր, անվիեր, լեռների ծերպերին,
Մեր շէմֆին մեր երկրին, սեւ օրեր, չոքեցին...
Հայածանի ու անջանի, մօհեցան մօհեցան...
Մըցունիներ ու ցաւեր մեր շէմֆին, մեր սրինի:

Գնացին, գնացին մեր օրեր խնդաբեր...
Թափիւցին, մերկացին, երազներ, վառ յոյսեր...
Արշալոյս ոսկեյոյս, մարեցան...
Բօքաբեր սեւ գիշեր... մեր երկրում սարածում...

Ու նորէն, անօրէն, բիրս ձեռքեր... նիրաններ,
Պիտի կակեն կաւկանդեն միշտ խօսուն մեր լեզուն...
Անզիջող կաւկանդող, նրանան ինքիւսան...
Վիզ ծոած... մեղկացած խոհարիսում, տէրեր սեւ...

Դէպի վեր, դէպ լեռներ... գոռ կռուի պայտարի...
Ում սրում գեռ եռում... հուր կեանիք, ցասումի...
Ով ապրիլ, է տենչում.., ինչպէս մարդ, ազատ մարդ
Դէպի վեր, դէպ լեռներ... գոռ կռուի պայտարի.

Իշխան

Ի Շ Խ Ա Ս Ի Ե Ր Գ Ը

Ռազմիկ, բանաստեղծ, երգիչ, աճա հշխանը: Այս իր անմըցելի ձիքերով էր եկած են ծառայելու հայ գիւղացուն, որի կեանքը խաւար էր, ինչպէս իր լեռների ծմակները:

Եւ ի՞նչ կայ աւելի գեղեցիկ քան բանաստեղծութիւնը, ձմբան մառախուղը փարատելու, ի՞նչ աւելի ջերմ քան երգը, պաղ սառոյցը հալելու, և ի՞նչ աւելի զօրաւոր քան մարտը, գարունն ստեղծելու:

Անձնւէր ռազմիկներ կային Վասպուրականին, բայց հշխանը ռազմագէտ էր: Շատեր կը քերթէին սէր ու խանդ, բայց նա բանաստեղծ էր սրբազն մարտի: Կ' երգէին շատեր յոյզ ու թրթիռ, բայց նրա երգը գոռ էր և հզօր:

Մահան անթափանց վարագոյրի ետե, մահով գեղեցկացած, հշխանը կը խոշորանայ. թափւում են մարդկային թերութիւնները, ցցւում է նրա հոգին լուսապայծառ, անհետանում են սխալները, ու նա վարագոյրը պատռում, մէջտեղն է կոթողւում, զէնքը ձեռքին, յոյզը սրտին և երգը շրթունքին:

Ես այս տեսնում եմ, երբ ռազմի շեփորն եմ լսում, գնդակները զզվում են, կամ կոհակները փրփրում են ծովի անդունդի մէջ և կամ երբ թռչնակը երգում է ծառակի սսախն:

Ու աչքեր փակում եմ, օրօրելու համար այն խազը, որ տարիներ առաջ իր գերեզմանը շինեց իմ ուղեղի բջիջի մէջ, և այնտեղ քուն մտաւ,

Առաջին անգամ երբ այդ երգը լսեցի, սաստիկ անդիւրեկան թւաց ինձ: Կոկորդալիր, ուժգին, թրթուն, մարդ ցնցւում էր այդ ահագին ելեէջներից:

Մի օր լուսնեակ գիշեր էր: Ծովային զով սիւքը հազիւ էր մեղմում ամռան տապը, լուծ էր ծիծեռնակի ճիչը, օդի մէջ վժվժում էին մժղուկներ: Լուսնի հիւանդ ծառաղայթները պարում էին ծովակի լուսաւոր շերտում, ալեակները ծեծում էին ափը:

Սովորականի պէս, մեր գիշերային լոգանքից պրծած ծովափից վեր էինք բարձրանում: Մի ձայն դիպաւ ականջիս:

Կանգնեցի: Իշխանն էր կ'երգէր: Բայց Տէր Աստւած, ի՞նչ երաշալի քան է եղել երգը:

Աղթամարի եկեղեցու ետեւ, փոքրիկ պողոտայի վրայ, որ էպի Փարի զլուխն է տանում, իշխանը ճեմում էր մենակ և երգում: Նա երգում էր ազատութեան վառ սիրոյ մասին, բէզագում: «Ա՛խ աւէք ինձ քաղցը մի բունք...»

Աչքերս խփեցի ու կծկեցի մի շիրմաքարի վրայ: Ինձ այնպէս էր թւում, թէ գարնան հեղեղն է զոռգոռալէն ձորակն այնպէս էր թւում, կամ կարկաչառուն առւակը, որ արօտը համել վար փրփրում, կամ կարկաչառում է դարվար: Մէդ ձիւնի հիւսն է, որ պայթում է փոթորկից առաջ, արձագանք են տալիս լեռնակողերը հեռուն և կամ արծաթ խոփն է որ մայր երկրի կուրծքն է պատռում, և հօտաղը կանչում է իր երգը ցընծուն:

Պանօրամատի պէս աչքիս առաջից անցնում են գարնան ծաղիկներ բուրաւէտ, ծովակի ալիքներ շառաչուն, կանաչ, որ տատանում է, տերկը որ սօսափում է. գիւղի հարսը վարդագեղ, կամ կոհակը փրփրագէզ, որ ժայռի վրայ է փշտում, կամ աղջկան բիբն անհօւն, ուր հոգին է ընկղուում:

Երզը վերջացաւ, բայց ես գեռ անշարժ էի: Ինձ թւում էր, թէ շարունակուում է, և ուղեղս այդ հոծ ձայնի հետ թրթուում էր ու գեռ թրթուում:

Ինձ պէս հմայւած էին և իմ ընկերները: Ամեն մէկս էւ, նըրանից յետոյ, քաշւում էինք մի նշենու տակ և աշխատում երգել նըրա պէս:

Այդ երգը գեղեցիկ էր, բայց ահաւոր, թրթուուն էր, բայց հարւածուն, զբաւիչ էր, բալց երկիւղալի, գոռ էր և սարսուալի: Հարւածուն, զբաւիչ էր, բալց երկիւղալի, գոռ էր, երբ դաւաճաններն էին զլիսիւն իսկ չը վախենում էիր լսելու, բայց մղում էիր մի հնչիւն իսկ փախցնելու:

Այդ երգ հնչեցրեց իշխան Բասենից մինչև Վասպուրականի խորքեր, Լեռնապարի գազաթների վրայ, ծաղկաւէտ ձորձուների խորքեր, Լեռնապարի գազաթների մը առիքների տակ, այդ տաղը մօտ: Այդ երգն էր զորովալի՝ մը առ առիքների տակ, այդ վրէժի զարհուրելի՝ խաւար գիշերներին, ճանապարհի վրայ: Այդ վրէժի զարհուրելի՝ խաւար գիշերներին, ճանապարհի վրայ:

Այդ մեղեղին էր որ ցանեց սրբազն գաղափարը և զայն արդասաւորեց:

Այդ երգը գեռ չէ մարած: Հնչիւնները թրթուում են յաւիտեան օդի մէջ, լսելիքի մօտ: Այդ երգը լսշում ականջի մէջ տեսն օդի մէջ, լսելիքի մօտ: Այդ երգը լսշում ականջի մէջ տեսն օդի մէջ, լսելիքի մօտ: Այդ երգը լսշում ականջի մէջ տեսն օդի մէջ, լսելիքի մօտ: Այդ երգը լսշում ականջի մէջ տեսն օդի մէջ, լսելիքի մօտ: Այդ երգը լսշում ականջի մէջ տեսն օդի մէջ, լսելիքի մօտ: Այդ երգը լսշում ականջի մէջ տեսն օդի մէջ, լսելիքի մօտ: Այդ երգը լսշում ականջի մէջ տեսն օդի մէջ, լսելիքի մօտ: Այդ երգը լսշում ականջի մէջ տեսն օդի մէջ, լսելիքի մօտ:

Կանաքի որ հանդրանին նայես, այդ երգն է խօսուն: Իշխան մարդը մեռաւ, բայց նըրա հոգին մնաց հոգիների մէջ, և ձայնը ամէն տեղ, ուր այն լւած է:

Արտական Բարսեղեան

հջմածին 1915 Դեկտ.

**

Իմ գարուն կարկաչուն խնդալից օրերից
Փշրուած, խորտակուած, բեկորներ մնացին...
Արցունքով հառաչով... միշտ տրտում ես յիշում...
Փոթորկոտ երազոտ իմ օրեր.. խնդագին:

Մէր ու խինդ, սրտի թինդ, էլ չկան... էլ չկան...
Ո՞չ ձգտում, սպասում, պաշտամունք, հիացմունք...
Ո՞չ արև փափկաթե, վառ գարնան պերճութեան...
Ո՞չ անուշ... երգ աշխուժ... ախ չկան, էլ չկան:

Թափեցին լալագին իմ կանանչ տերեներ...
Ես անդարդ, ես անվարդ հառաչում, հառաչում
Դեղնացած, թափուտւած.,. ես թոշնած մի ստուեր
Իմ հոգում... միշտ տրտում... ծանրաշունչ խաչ տնքում:

Սարերի ալ լանջի, ես ծաղիկ երազուն...
Կարկաչուն ու խայտուն աղբիւրին ուկնդիր...
Յոլացող, ոսկեցող արևին սպասում...
Շիկացած, կարմրած աստղերին ծնրադիր:

Ես խենթուկ ու թամուկ, գոռ ալին սև ծովին...
Աղմկում ու վաղում հեռափին, ցամաքին,
Ես գիտեմ, պիտ հասնեմ... իմ սիրած եղերքին
Պիտ զարնեմ, փշրեմ... ափերին, ժայռերին:

Ես աղի արցունքի մի բեկոր, վշտաթոր
Թաւալող, տառապող, աշխարհի աշքերից...
Ինձ երկնեց, ինձ ծնեց... սեւ տանջանք, ծանը կսկիծ...
Եւ դեղնած, թառամած աշքերին պիտ մեռնիմ:

(Անտիպ) Աղթամար 1905



ԻՇԽԱՆԻ ԹԱՐՈՒԻՄԸ

Հոն, Հայոց-Զորի Հիրճի մէջ, ուր կարմիր ապրիլ Յիշեց-
ըը խժդժօրէն սպանուեցաւ Իշխանը իւր երեք կորիւններու հետ,
հան Վանի, յաղթական հերոսամարտէն յիտոյ, Պլթենցի զինւոր
Տիգրանը վիտուառէներ կատարեց և խոր փոսէ մը մէջէն,
Տիգրանը վիտուառէներու տակէն դուրս հանեց
Յոշուաւած ու նեխած հայ դիակներու տակէն դուրս հանեց
Իշխանի և իր սահատակ ընկերներու այլանդակուած, հոտած և
սարսուազգեցեկ դիակները:

Հայոց-Զորի գիւղականները իրենց սիրելի հերոսներու դիա-
կները սայլերու վրայ գրին և մայիսիան շաղոտ ու ցօղոտ ար-
կնուրյամին՝ երբ կարմիր արեւը իր ջերմ համբոյըը տուաւ Վանի
շալրյամին՝ երբ կարմիր արեւը իր ջերմ համբոյըը տուաւ Վանի
արիւնաներկ ծովուն ու ծիւնազարդ Սիփիանին, յուղաբկաւորներու
թափօրը իսպառ կործանուած Հիրճէն՝ բռնեց յաղթական Վանի
ճամբան: Մայիսի կարմիր-կապոյտ ծաղիկներով՝ գիւղականները
կամբան: Մայիսի կարմիր-կապոյտ ծաղիկներով՝ գիւղականները
զարդարեցին դիակները: Անցան այն ճանրներէն՝ ուրկէ ամիս
ու կէս առաջ անցած էր Իշխանը, յոյսը սրտին, լոյս աշքերուն:
ու կէս առաջ անցած էր Իշխանը, յոյսը սրտին, լոյս աշքերուն:

Եղները յամբաքայլ կը քաշեն դիակնաբարձ սայլերը. ծո-
վին կը փչէ մեղմօրօր, յուղաբկաւոր Հայոց-Զորցիք ծովու հովին
կը իշառնեն իրենց մեղմ մեղեղին և կերգեն Իշխանի երգը.

«Եւ սիրտ յուսոտ հոգիդ մըրկոտ,
«Միշտ քայլում էիր քո ճամբան փշոտ,
«Բալէ ու քալէ էն ուղին մօտէ,
«Ալ-վառ շողերով արև կը ծագէ...»:
Արեւ իր վերջին ճամբոյըը տուաւ Վարագայ սարին,
Սիփիանն կարմրեցաւ և կարմիր թափօրը Վանը հասաւ:

**

Մայիսի տասնեւինն էր, երեքշաբթի:
Արշալոյսին արտասովոր շարժում մը կար Վանի փողոցներու
մէջ: Խուռներամ ժողովուրդը խումբ-խումբ դէպի նորաշէն կը
յառաջանար:

Արեւ վաղմւց ծաղկեր էր. մայիսիան բնութիւնը վերած-
նած էր աշխարհն արարած: Նորաշէնի ընդարձակ ու ծառա-
զարդ գերեզմանոցի, զոյտ մը կանաչ ուռիներու շուքին տակ,

շարան-շարան շարած էին հինգ սկ ու երկար դագաղներ, որոնք զարդարուած էին մայիսեան վարդերով, թարմ ծաղիկներով հիւսուած պսակներով և պլազուն մոմերով:

Հինգ դագաղներու մէջ խաղաղութեամբ կը հանգչէին իշխանի, վահանի, Միհրանի, Պօղոսի և Ա. Բրուտեանի*) յօշոտուած դիակները:

Իշխանի շունչուվ ու հոգով դաստիարկուած սերունդը, Վանի ինքնապաշտպանութեան զինւած հերոսները, լուռ ու տիսուր շրջապատեր են իրենց սիրելիներու սկ դագաղներուն մէջ հանգչող յօշոտուած դիակները: Ծովածաւալ բազմութեամբ լեցուած է գերեզմանոց, շրջակայ տանիքներու և ծառերու վրայ լեցուած են յուղարկաւորները: Եկան կամաւորական խումբերը իրենց խմբապեաններով:

Հետզհետէ հաւաքուեցան հասարակական հիմնարկութեանց, մամուլի, կառավարչատան, օտար հաստատութեանց և այլն ներկայացուցիչները, ինչպէս նաև իշխանի սիրելի ընկեր և գործակից նահանգապետ Արամ, հրամանատար Վարդան, խմբապետ Համազապ, Վալադեան, Կոստի Համբարձումեան, Սարգիս Արարատեան և այլն և այլն:

Եկեղեցական թափորը մեռելական շարականներ երգելով շրջապատեց դագաղները, խոր լուռթիւն կը տիրէ. բազմահազար յուղարկաւորներ ունին տիսուր դէմքեր, աչքերնին արցունքով լեցուած. է. կիները մորմոքալէն կուլան ջերունիները ախ ու վախ կը քաշեն:

Առաջն. տեղապահ Եղնիկ վարդապետը տիսուր շեշտով մը կըսկի իր դամբանականը: «Հոգեպէս այնքան ընկճուած ու յուղուած եմ որ չգիտեմ ինչպէս և ինչ կերպով խօսիմ այս արիւնշաղախ հերոսներու մասին, որոնցմէ իշխանը իմ ամենասիրելին ու մտերիմնէր, և որուն երկար տարիներով գործակից եղած եմ: Իշխան պատանի հասակէն նուրիրուեցաւ Տաճկահայի ազատագրութեան սուրբ գործին և Ղարաբաղի լեռներէն սլացաւ դէպի Վասպուրականի լեռնահովիտաները: Իշխանի յեղփ. գործունէութիւնը աչքառու է մասնաւորապէս Վասպուրականի հեռաւոր

*) Աբր. Բրուտեանը Վանի Հնչ, կուսակցութեան գեկավարներէն էր, որ 1914-ի ամսան իրեք քաղաքական յանձաւոր բանտարկուեցաւ Վանի բանդի մէջ իր չորս ընկերներու հետ (Ասօ, Արտաշէ, Հայկակ, Կարտապետ): Աբրահամը բանտի մէջ հիւանդանալով Վանի Զինւ, հիւանդանոցը տարեցաւ: Ապրիւեան հերոսամարտը (1915) սկսելուն պէս, արթիւրը Շէքստէթի (Վանի կոսակալ) հրամանով սպանեցան թէ Վանի բանդի մէջ գտնուող 120 հոգի հայ բան զարկեալներ և թէ Զինւ, հիւանդանոցի մէջ գտնաւած հայ վերաւոր զինուորներն և հիւանդները: Ա. Բրուտեանը ահա ասոնց մէջնէր. իր դիակը իր ծննդաց և ընկերներու վնասառքներով զանուեցաւ ճիշտ այն օրը, երբ իշխանի և իր ընկերու դիակները Հայոց Յորէն Վանը բերին: Ցուղարկաւորութիւնն ու թառումը միասին կատարեցին:

գաւառներու ծատախի, Ողմի, Խիզանի, Կարճկանի, Մոկսի, Մամոտանքի, Կառկասի, Գաւաշի և Սպարկերտի մէջ: Այս ծայրամոտանքի, կառկասի, գաւաշի և սպարկերտի մէջ կաղապասէր ու խրոխտ նոր սերունդի գաւառներու և վահանի ազատասէր ու գործունէութեան սերմերը, որոնք տարիներու ընթացքին ծլեցան և այսօրուան հետերմերը արտադրեցին: Իշխանը այլևս չկայ, բայց իր դասը սերունդը միշտ կը յիշեցնէ և թարմ կը պահէ մեր արարակած սերունդը միշտ անմահ յիշատակը՝ իշխանին և իր ընկերներուն: Փարք իրենց...»

Աղա խօսք կառնէ մեր ամէնքիս սիրելի ծերունի ուսուցիչ Յովհ. Կուլօղլեանը. «Մեր վերջին հազար տարուան կարմիր պատմութեան մէջ մենք միշտ կըցանք մեր դարաւոր և գազան թըշմունց ցոյց տալ որ, մեր մէջ կան բազուկներ՝ որ չեն թուլնար նամուն ցոյց տալ որ, մեր մէջ կան բազուկներ՝ որ չեն խոնարհիր: Այսպէս սիրտեր՝ որ չեն վհատիր և գլուխներ՝ որ չեն խոնարհիր: Էլյուս էին ահա իշխան և իւր կորիւնները, Բրուտեան և իր ընկերները: Էլյու ահա իշխան և իւր կորիւնները, ինչ նպատակներով երազուն, անոնք մեկնեցան Վահնչ յոյսով, ինչ նպատակներով յիշեցն, այդ մինակ իրենք զգացին և իրենց այդնէն դէպի Շատախ, այդ մինակ իրենք զգացին և իրենց այդ նէն գգացումը, իրենց վեհ հոգիներու և ծաղիկ ու վառվուուն յոյսեղացումը, իրենց վեհ հոգիներու և ծաղիկ ու վառվուուն յոյսեղացումը, իրենց պատիւ իրենց. մենք յաղթած ըստ հետ գերեզմանը տարան. պատիւ իրենց. մենք յաղթած ենք»:

Մեռելական ողբերգի տխուրը մեղեդի մը կը լսուի:

«Հովերն առան սարն ու դարեր,

«Ամպերն ելան մութն ընկաւ,

«Անդին մէրիկ հէրիք յուսաս,

«Քո շողշողուն աստղն ընկաւ...»

—Աղնրդ որ շողշողուն աստղեր էին, ափսոս ձեր իգիթութեան, մորմոքալով կը մըմնչին կիներ:

Բազմութեան միջն յանկարծ բերին իշխանի քառամեայ բազմութեան միջն յանկարծ բերին իշխանի քայնեցուցին: Կ'երկորիւնը, Հանրիկը և հօրը դագաղի գլխուն կայսին կը պէտի երգը.

Դա շապիկն է այն քաջ մարդուն բալս ջան...

Բոլորը լուռ կարտասուեն: Հանրիկը իր մանկան փայլուն դաշերով կը դիտէ հինգ սկ ու երկար ծաղկազարդուած դաշերով, անմեղ հետաքրքրութեամբ մը բոլորտիքը կը նայէ, կը գաղները, անմեղ հիւանդանալով արթիւրը շաղմութիւնը, զինուորները, եկեղեցական դիտէ սամնեղութեամբ մը կը հարցնէ իր մօր հօրաքրոջ:

—Ճօքուր *) էսա ինչէ...

Հօրաքոյը ինչ պատասխան տայ Հանրիկին. նա լուռ կուլայ. Հանրիկը արդէն վաղուց լսած է և գիտէ որ սպանուած է իր սիրելի Հանը **) որուն վրէժը լուծելու համար, հօրը դագաղի իր սիրելի Հանը

*) Հօրաքոյը

**) Հանը սիրելի Հանը Հան կը կանչէր:

վրայ կայնելէն երկու ժամ առաջ ըստած էր.

Բո՛ւմ բո՛ւմ կանեմ՝

Քուրդ կը սպանեմ...

Յետոյ, նահատակի որդին կը հարցնէ.

Հօքուր, Հան մը տեղն է..., այս անգամ կարծես մոռնալով իր հօր մահը:

Հորաքոյրը կը լոէ և դարձեալ լուռ կուլայ. Բնչ պատասխան տայ Հանբիկի հարցին... որուն կը պատասխանէ փոքրիկ տղեկ մը.



Հանիկի

—Տես, Հանբիկ էսա
սև նաշի (դագաղի) մէջ
պառկեր է քո Հանը, քո
հայրիկը, ապա...

Եւ կորիւնը կսկսի հան-
դարտ աչքերով դիտել Հա-
նի դագաղը իր դէմքը կը
մռայլուի և կարծես վրէմի
ցասում մը կըսկսի եռալ իր
մանուկ սրտի մէջ:

Այս տեսարանը քարտ-
ցած դիտեցի, աչքերս ար-
ցունքոտեցան, և գլխիկոր
սկսայ խորհրդածել, երբ
սկսաւ խօսիլ Եղ. Ռըշտու-
նին. «Փառք Աստուծոյ որ
պարտականութիւնս կատա-
րեցի, Նելսօնի այս խօսքը
կընան ըսել Իշխանն ու իր
ընկերները, որոնք խսկապէս
կատարեցին իրենց սուրբ
և նուիրական պարտակա-
նութիւնը, որուն ճամբռն
վրայնենգ դաւադրութեամբ
մը նահատակուեցան. յար-
դանք իրենց փառաւոր ա-
նուններուն և անմոռաց յի-
շատակներուն:»

Լուռ տատանումով մը բազմութիւնը սկսաւ շարժուիլ, եկե-
ղեցական թափորին ետեէն հինգ դագաղները ետեէէ ետե ուսում-
բարձ բերին և դիակառքերու մէջ դրին:

Տեղացի զինւորները նահատակներու սիրելի ընկերները — և
կամաւորները շղթայ կապեցին:

Դաշնակցութեան և Հնչ. կուսակցութեանց գոյնսգոյն դրօ-
ակները մեղմախռով սկսան ծածանիլ դագաղներու վրայ, որոնց
առջևէն կը տանէին հարիւրաւոր սպասակները կէսօր էր. մայի-
սեան փայլուն արել կ'ոսկեցողար յուղարկաւոր բազմութեան
վրայ: Եկեղեցական տիսուր մեղմերով մը մեռելական թափօրը
սկսաւ շարժուիլ, զանգակները կը զօղանջեն լալագին:

Թափօրը ծանր շարժումով մը կը յառաջանայ, Այգեստանի
ծառագարդ, ջրառատ և հովասուն փողոցներէն. ասեղ ձգելու տեղ
չկայ:

Վանի ամբողջ հայութիւնը մասնակից է այս յուղարկաւո-
րութեան: Ամպանման փոշին բարձրացեր է. ոչինչ կերելի. միայն
խուլ աղմուկ մը կը լսուի և սուխները հանդարտութեամբ կը
պսպղան արեւու շողերուն տակ:

Յանկարծ մուզիքը — Վանի հերոսամարտի խրոխտ նուագա-
խումբը — տխուր՝ բայց մարտազոս եղանակ մը կը նուագէ.
ոմանք կը յուղւին, կուլան, ուրիշներ կամրապնդուին: Մուզիքէն
յետոյ զինւորներ կ'երգեն իշխանի երգը.

«Դուն էլ վեր կացար դէմ արևմագին

«Գօտիդ կապեցիր քո մէջքը հպարտ,

«Աչք դարձուցիր շողուն աստղերին,

«Ասիր կը հասնեմ զեռ լոյս չի բացուած...»

Երկար կերգեն այս երգը, կը կրկնեն, յետոյ դարձեալ մե-
ռելական շարականներ, ապա մուզիք և այսպէս շարունակաբար
մինչև որ թափօրը Արարուց գերեզմանատունը հասաւ:

Արարուց գերեզմանատուն... Վանի պանթէոնն է սա: Հոն
կողք-կողքի, կարդ-կարդ թաղուած են, վազգէնն ու Ռուբէն,
Միքօն ու Խէջօն, Խաւիթ, Յարութիւնն ու Ռաֆայէլ: Կը յի-
շեմ ասկէ հինդ տարի առաջ այն օրը, Ռաֆայէլի թաղման
շեմ առաջ ահարկու և դող-դող ձայնով մը գոռաց իր սի-
օրը, երբ Իշխանը ահարկու գիտեցի Կարկանդած, «Ռաֆայէլ...
ընկերոջ յօշոտուած դիակի առջնը կանգնած, «Ռաֆայէլ...
այն լոյսը որ գու վասեցիր Կարկանդած, Մարոյէլը
սի և Գաւաշ-Կարճկանդի, Եռոներումն ու Ճործորներում, Խարոյէլը
ու Կրակը Բնչպէտ են առկայծում...»:

—Այն Իշխան, ինչ որ ասիր ասկէ հինգ տարի առաջՌաֆա-
յէլին, քո այդ խօսքերը այժմ մենք կուզենք քեզ:

Արարուց գերեզմանատան արևելեան անկիւնը հինգ գա-
գաղները ընդարձակ ու խոր գերեզմանի մը թաց ու փխրուն
հողին վրայ դրին:

Կամաւոր Վալադեանը ուժգին և խրիստու ձայնով մը սըկ-սաւ դամբանական խօսիլ. «Սրանից ութ տարի առաջ էր երբ ես վիէնայի ընդհանուր ժողովին գնացել էի. երկրից այն տեղն ե-կան Արամ և Իշխանը իրենց գեղեցիկ ծրագիրներով. Նրանք շատ յուսալից առաջարկներ արին Տաճկահայի ազատագրաման համար: Նրանք ձգտում էին միայն մի իդէալի, մի շատ վեճ և նուիրական իդէալի. դա Տաճկահայաստանի ազատագրաման գա-ղափարն էր, որ կազմում էր և մեր ամենքիս գործունէութեան սև ուակէտը: Արամ ու Իշխանը և մենք բոլորս Տաճկահայաստանի ազատագրաման համար դրինք ու զոհեցինք և դեռ զոհում ենք մեր անձն ու հոգին: Այսպէս էլ եղաւ Իշխանը, որ զոհուեցաւ իր տարիներով պաշտած իտէալի կէս ճամբու վրայ, և ընկաւ քաջի սման:

Դու կատարեցիր քո պարտքը, աչքըդ իտէալիդ յառած, զոհուեցիր նրան յաղթականօրէն, փառք քեզ և քո դաստիրա-կած սերունդին»:

«Իմ սիրելի նահատակ ընկերներ—մեղմ շեշտով մը դամ-բանական խօսեց կամաւոր Կոստի Համբարձումեանը—ազա-տութեան իտէալի անմահ նահատակներ, շատերի պէս դուք էլ զոհուեցիք այդ գաղափարին, որի իրականացմանը համար մենք եկել ենք հեռաւոր Կովկասից, անցել ենք արիւնի ճանապարհնե-րից և հասել ենք ձեզ մօտ, այստեղ և փոխանակ ձեզ հետ ձեռք ձեռքի տուած գործելու, ողբալի կերպով մենք ձեզ յուղարկաւոր ենք եղել:

Դուք կատարել էք ձեր սուրբ պարտքը, որի ճամբու վրայ էլ զոհուել էք: Իսկ այժմ հանգչեցէք հանգիստ, ազատութեան սիրոյն նահատակւած անմահ հերոսներ, հողը թող թեթև լինի ձեր վրայ. պատիւ ձեզ և յարգանք ձեր անմեռ յիշատակին, Իշխան և Իշխանականներ»:

Արամը—Իշխանի սիրելի Արամը—դեղնած, քարացած լուռ և գլխիկոր դագաղի գլխուն կայներ էր. նա լուռ կարտասուէր, աչքեր ուռեր էին սաստիկ և անզուսպ յուզումով մը լեցուած էր իր սիրտը որ բոպէմ, առաջ կարծես կուզէր պութկալ: Փողո-վուրդը անհամբեր կըսպասէր կարծելով որ Արամը իր վերջին խօսքը պիտի ըսէ նահատակներուն: Բայց զուր. Ղարաբաղի լեռ-նորդին կարծես անզգայացեր էր: Եւ նա այնպէս լնւու, յուզւած և լալկան մնաց մինչև յուղարկաւորթեան վերջը և դեռ օրե-րով...»

Դպիրները «Փառք ի բարձունս» երգեցին և զինորները հինգ դագաղները իջեցուցին լայն ու խորունկ գերեզմանին մէջ: Իշխանը մէջտեղ, Վահանն ու Միհրանը աչ իսկ Պօղոսն ու Բրուտեանը ձախ կողմը դրին:

Շաղիկներ լեցուցին դագաղներու վրայ և սկսան հողով ծած-կել: Թաց ու փիրուն հողը դիզացաւ, քահանան խաչակնքեց նահատակներու յաւիտենական կացարանը և վերջին «Հողոցը» ըսաւ անոնց կարմիր հոգիներուն համար:

Ցուղարկաւորները մալուլ-մալուլ համբուրեցին իրենց ջա-հէլ-ջիւան նահատակներուն թաց ու թարմ շիրիմը, «ողորմի» տուրին անոնց անմահ հոգիներուն և օրհնելով անոնց սուրբ և յաէտ անմոռաց յիշատակը՝ արցունքը աչքերնուն հեռացան...

* *

Հիմայ՝ լուռ, ահազդեցիկ և ախրաբոյը է Արարուց գերեզմա-նատունը, ուր խաղաղութեամբ ու մշիկ մշիկ, մէջ մէկ գերեզ-մանին կը հանգչին արիւնշաղախ ու յոշուաւած դիակները Իշ-խանին և իր կորիւններուն:

Հայաստանի շառագունած ու կարմբած հորիզոնէն կը ծագի Հայի ազատութեան կարմիր արշալոյսը, մենք երկիր կը վերա-դառնանք, կը վերածնի կեանքն ու եռանդը ու կը կանգնեցնենք փառքի և արիւնի յուշարձանը՝ Իշխանին և իր ընկերներուն և ճամբարաշէն այդ յիշատակարանի վրայ կարմիր տառերով կար-ձանագրենը Իշխանի խօսքերը.

Էյ ազիզ աղբէր շատ ջահէլ ջիւան, կերաւ ու կերաւ էտ անկուշտ ճամբան, Շատերը ընկան էտ ճամբի կէսին, Սրտերը վառուած, յոյսը աշերին...

Ազատութեան վեճ իտէալի կարմիր ճամբուն յաղթակա-նօրէն զոհուած ջահէլ-ջիւան և հայդուկ նահատակներ, համբոյրս ու արցունքս ձեր շիրիմներուն և փառք ձեզ ու ձեր պանձալի յիշատակին:

Թիֆլիս 1916 Մարտ

Հայկ Աճէմեան



Հայուն—Սիփանի սար, ծովի ու բերդ

* * *

Յուղը ձեռիս ճամբայ ելայ մէջքիս քսակ շալակած,
Հազար սարեր, հազար ձօրեր, ես կտրել եմ ու կերթամ,
Հազար-հազար մարդկանց միջով սիրառ կարօտ ու վառւած
Անապատներ ճամբայ արած օր ու գիշեր կերթամ-կերթամ:

Հազար-հազար հորիզոններ, արշալոյսներ անցուցի,
Հազար անգամ գլուխ դրի անապատի աւազին,
Խոր ձորերում հազար անգամ ես իմ ճամբան կորսուցի,
Անապատի վառ աստղերը վկայ եղան իմ ճամբին:

Շատերն ասին խեղճ ճամբորդ է կարաւանը կորուսած:
Հէյ խեղճ ճամբորդ, մոլոր ճամբորդ, դուն էլ կանցնիս ու կերթամ,
Անապատի աւազներում քեզ շիրիմ է պատրաստւած,
Անապատի յովազների չաղ բաժինը կը դառնաս:

Ու շատ անգամ երազեցի պերճ հեռափը իմ մտքի,
Ասի ահա շուտ կը հասնիմ իմ խեղճ ճամբի էն ծէրին.
Հորիզոններ վառ արևով շարան-շարան անցուցի...
Սիրտս կարօտ, հոգիս կարօտ, միշտ իմ ժպտուն հեռափին:

Նորից նորից ես գրկեցի հորիզոններ անհամար,
Դարձեալ նրան ես յանձնեցի վշտոտ սրտով անցեալին,
Եւ մոռացայ իմ անցուցած ճամբաները անդադար,
Թափառ մտքով աչքս նետած վառ ու թովչոտ երազին,
Նորից անցայ միշտ կերթամ դէպի հեռուն, միշտ հեռուն...

Ո՞ւր ես գնում, խեղճ կարաւան, անապատում անսահման.
Քո խեղճ ճամբին վախճան չկայ և ոչ հեռափ քո մտքին,
Հորիզոններ ամպոտ-պայծառ կանցնին, դարձեալ կը բացւին,
Ճամբաներին վախճան չ'կայ, ճամբաները կան ու կան...

Հէյ վախ ճամբաս կը վերջանայ գերեզմանիս դռան քով,
Գերեզմանս կը կանաչի, կը զարդարսի մամոերով,
Խարար չ'առած կանցնիմ կերթամ կիսատ թողած իմ ուղին,
Ոչ մի ճամբայ վախճան չունի... մենք ենք վերջը մեր ճամբին...

(Անտիկ) Վան 1907

(† Մարգար Աղնաւուրեանի ժողովածոյէն)

Իշխան

Ի ՇԽԱՆԻ ԾԻՐԱՄԻՆ

Երազներու չընաղ գարունքին, գազափարի ոսկեշող ճանա-
պարհին, դաւաճան գնդակին դուն զոհ գնացիր անմուրազ ընկեր:

Մինչ երեկոն կը գար իր մթաշաղով Բզնունեանց ծովին
հետ ողջագուրուելու, մինչ լուսինն իր տմոյն լոյսով կուգար
ողողելու դեռ նոր հանգչող դաշտն ու անդաստանը, մինչ դուն
գարունակում էիր հաստատուն քայլերով յառաջ, դէպի վեր,
բարձրանալ փշտ՝ բայց քեզ իիստ գուրեկան ճանապարհէտ:
Եւ ահա այդ սիրած ու փայփայած իտէալներուդ ճանապարհին
քեզ առաջնորդեցին դէպի Մահ, դէպի գողգոթան քաւութեան....
Արիւնդ թափւեց, հողը զայն ծծեց անխնայ... ու բախտագուշակ
հովերը եկան հեծեծազին ինձ պատմելու քու մահդ, ով աղա-
տութեան դուն երդւեալ սուրբ զոհ...:

Պեկմալիօնը իրեն կերտած արձանին ճամբուրելով, ճամ-
բուրելով կուգէր անոր շունչը պարգեւել... Եւ եթէ հնարաւոր
լինէր քու սառած՝ բայց հոգիով անմահ սիրտդ իմ սրտիս
պիտի սեղմէի ու ջերմ ճամբոյրներով քու վէրքերը պիտի
ամոքէի... քեզ կենանութիւն տալու համար...:

Կամ քամի լինէի... որ ինկած ըոպէիդ իմ թեթև շնչով
ճակատդ շոյէի ու վերջին հառաջանքներդ խառնած իմ զնզոցին
հետ տանէի հեռու, չորս հողմերուն ու մըրիկներուն պատմելու...:

Ու անկատար իմ բոլոր սուրբ բաղձանքներուս համար,
խաւար աչքերս կը յառեմ դէպի վասպուրականի ծովակը ու
արտասունքներս խառնած իր աղի ալիքներուն՝ եղերական մահդ
կուլամ տիւրօքէն...

Եւ թող Սիրանն ու Վարագը, Անտոքն ու, Գրգուռը իրենց
միգապատ գլուխներով, վիրաւոր սիրտդ զրկած քեզ ծրծր... ա-
սեն, իսկ մենք սրպէս ճշմարիտ երդւեալներ, ուխտի կը գտնք
գերեզմանիդ...

Միսար Յարութիմեան

Թիֆլիս 1916 փետր.



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏԿԵՐՆԵՐ

	էջ
1. Իշխան	6
2. Շուշի	10
3. Վան	18
4. Շատախ	20
5. Իշխան	26
6. Հանրիկ	*
7. Խմբանկար, (Սարգիս, Տիգրան, Իշխան, Արամ, Մալիս, Համազասպ)	43
8. Հանրիկ	46
9. Վան—Միփանի սար, ծռվսու բերդ	49

Ն Ի Ի Թ Ե Ր

1. Երկու խօսք, Հայկ Անեմեան	3
2. Զօն, Կազմողը	5
3. Իշխան (Նիկոլա Միքայէլեան) Բարունակ	7
4. Մենակի Յիշատակին, Իշխան	16
5. Ռազմիկները Արևի ձամբու վրայ, Յովի. Միսիքարեան	18
6. Սերենադա, Իշխան	21
7. Իշխանի մահը, Հմ. Մանուկեան	22
8. Վրէժ, Արմենուհի Տիգրանեան	25
9. Նամարդի նման, Իշխան	27
10. Մըրկահաւ, Թուշնիկ	28
11. ձամբուդ վրայ, Հ. Արտուր	30
12. Նահատակներ, Յովի. Կովկաս	31
13. Սեբաստիաց մինչև Կովկաս, Վարսենիկ Աղասեան	33
14. Զեղի համար, Ռ. Ռաֆակի	34
15. Իշխան որպէս գրչի մարդ, Յովի. Աւագեան	35
16. Դէպի վեր, Իշխան	39
17. Իշխանի երգը, Արտաշէս Բարսեղեան	40
18. Իմ գարուն, Իշխան	42
19. Իշխանի թաղումը, Հայկ Անեմեան	43
20. Ճուղը ձեռիս, Իշխան	50
21. Իշխանի շիրմին, Միսաք Յարուբիւնեան	51

ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

Վասպուրականի գրական մշակմեր (IX—XX դար. կենսագը-
րութիւններ, քերթուածներ, անտիպ զրուածքներ և այլն,
պատկերագրեր),



Ստանալու համար զիմել:

Тифлисъ, Головинскій пр. № 41 Айку Аджемяну

ՀՀ Ազգային գրադարան



NL0397754

5429